

لبنجوان

محلية جمعية القاهرة الخيرية الأرمنية العامة

# ՏԵՇԿԱՏՈՒ


ՀՐԱՏՎՐԱԿՈՒԹԻՒՆ ԳԱՅԻՌԵԼ Հ.Բ.ԸՄԻՈՒԹԵԼՆ:

مدير مستول ا. صاروخان — ١٥ شارع عماد الدين — تليفون ٥٥٦٣٦

Ե. Տ. Ա. Բ. Ի.

Թ. Ի. Ի. — 3

1961



Տ Ե Ա Բ Վ Ա Բ Դ Գ Լ Ս Ա Մ Կ Բ Տ Ե Ա Ն Բարեգործականի Գրասենեակին մէջ,  
Եղապատուած Հ.Բ.Բ.Մ.ի տեղուոյս ժողովականներէն: Նստած, ձախէն աջ՝ Հայկ Ժամհովեան,  
Ալեք. Սարուխան, Վարդգէս Մկրտիչեան, Յովհ. Քէհեաեան, Արշակ Ալպօյաճեան:  
Կանգնած՝ Է. Կոտոլողեան, Ս. Շալմեան, Հ. Քիւրքճեան, Ա. Մովսէսեան,  
Գ. Պասմաճեան, Ս. Սամոնեան:

## Հ. Բ. Ը. Մինիթիին

### Ա զ դ

- Տեղեկատուն առ այժմ կը հրատարակուի երկու ամիսը անդամ՝ մը.
- Թղթակցութեանց, գրամական նուերներու, գիրքերու, թերթերու և հանդէսներու առաքումները կատարել խմբագրութեանս հասցէին՝

Խմբագրութիւն Տեղեկատուի

15, Էմաս էլ Տին փողոց

Նամակատուի 717. Գահիլէ — Հեսախօս 55636

Rédaction Déghégadou

15, Rue Emad El Dine

B.P. 717, — Le Caire — R. A. U.

## Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

	էջ	
Պարզեւաւոր Մրցանքներ	1	
Աղքային Գոյատեւում	2	
Հ. Բ. Ը. Միութեան 47րդ Ժողովը	4	
Թարեգործականի կեանքն	6	
Սփիւռքի Հայ	9	
Հայրենի Աշխարհ	13	
Ճամբորդի տպաւորութիւններ — Հայաստան		
Հայ Ա. Վ. Վ. Րդ. Յովհաննեանի	15	
Հ. Բ. Ը. Միութեան Ծնդհ. Ժողովներ	17	
Նախագահ Ալեք. Մանուկեանի ճառը	18	
Ծնդհ. Տնօրէնին Զեկուցումը	20	
Պամսնեանի Ցուցահանդէուր	Հ. Փ.	22
Կրթութիւնը Հայաստանի մէջ	Բրոֆ. Մանակ Սեւակ	24
Հրատարակչական գործը Արտասահմանի և Հայաստանի մէջ		25

# النحو والدّ

محلّة جمعيّة القاهرة الخيريّة الأرثوذكسيّة العائمة

# ՏԵՇԿԱՏՈՒ

ՀՐԱՄԱՎԱԿՈՂԻՆ ԳԱՅԻՐԵՒ Հ.Բ.ԸՄԻՈՒԹԵՍՆ

مدير مسئول ا. صاروخان — تليفون ١٥ شارع محمد الدين — ٥٥٦٣٦

Ե. ՏԱՐ

Թիկ — 1

1961

## Խմբագրական

### ՊԱՐԳԵՒԱԻՈՐ ՄՐՑԱՆՔՆԵՐ

Ինչպէս յայտարարուեցաւ, այս տարի Յիսուսամեակն է Հ.Բ.Ը. Միութեան Գահիրէի Մասնաճիւղին հիմնադրութեան, որ տեղի ունեցած է ճիշտ 2 Մարտ 1910ին:

Մեր Գահիրէի կազմին համար տարին յայտարարուած է Յորելինական: Կազմը ւած են Հովանաւոր եւ Գործադիր Մարմիններ, ծանօթ ազգայիններէ եւ զործունեայ անդամներէ քաղկացեալ: Մինչեւ յառաջիկայ Ապրիլ, ամիսը — ուր տեղի ալիտի ունենայ Յորելինական Տօնակատարութեանց մեծ դաշտահանդէսը — կը կազմակերպուին, իրարու ետեւէ, քազմաթիւ ծեռնարկներ, որոնցմէ յատկանշականը պիտի ըլլայ հրապարակային հանդէսը՝ հովանաւորութեամբ գաղութիս երեք հոգեւոր պետերուն:

Այդ ծեռնարկներուն մէջ — որոնց ցանկը հրատարակուեցաւ առօրեայ մամուլին մէջ ալ — կարեւոր տեղ մը յատկացուածէ պարգևաւոր մրցանքներու: Տեղի պիտի ունենան.

1.— Արժասանութեան մրցանք՝ Գաղութիս մօակ. ակումբներուն միջեւ,

2.— Գծագրութեան մրցանք՝ Շնորհաւորական կամ խորհրդանսական քացիկի մը համար,

3.— Եարագրութեան երկու մրցանքներ՝ մինչեւ 15 տարեկան եւ 15 տարեկանեն վերեիտասարդներու միջեւ,

4.— Թատերգութեան երկու մրցանք՝ մինչեւ 30 տարեկան եւ 30 է վեր հայ գրողներու միջեւ (Ա.Մ.Հ.հ. եւ Լիբանան-նեց):

Գոհունակութեամբ կը ծանուցանենք, որ հազիւ յայտարարուած մամուլին մէջ՝ այս մրցանքները մեծ եռուզեա ստեղծեցին մեր գաղութի ամէն խաւէ երիտասարդներուն մօտ: Ու մենք, կրնանք անվարան արձանանագրել, որ մշակութային բացառիկ ելոյթներ ապահովելու մեր նպատակին մէջ յացողած ենք: Մեր Մասնաճիւղի Յորելիեանին առթիւ կրցանք, մշակութի մարզին մէջ, շարժման մղել մեր մշակութասէր (զրել գիտցող եւ արուեստագէտ) երիտասարդները:

Արտասանական մրցանքը նախ տեղի պիտի ունենայ մշակութային ակումբներու — Հայ Գեղարուեստասիրաց Միութեան, «Համազգային» ընկերութեան, Կոռկանեան Սրբահի, Հայկական Ընթերցասրահի. Նիր Խոթ Հայկական ակումբի եւ Հ. Բ. Ը. Մ.-եան երիտասարդաց Մշակութայինի — արտասանողներու միջեւ, առանձնաբար: Ապա, իւրաքանչիւր ակումբի ախոյեանը, Յորելինական հանդէսի օրը, պիտի մրցի միւսներուն հետ: Խըրեւ նիւթ՝ նրկու բանաստեղծութիւններ՝ մէկը՝

## ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅԱՏԵՒՈՒՄ

Ինչո՞ւ այսքան շռնչ ու մելան կը պատռենք այս նիւթին համար։ Պատճառը այն է որ ամէնուս սրտին մէջ լուրջ վախ մը կը տիրէ թէ մի՛ գուցէ վտանգուած ըլլայ մեր գոյատեւումը իբրեւ ինքնուրոյն ազգի Իբրեւ ազգ՝ լինելու և չի լինելու հարցին կը մօտենանք՝ ընդհանրապէս, կողմնակի արահետներով։ Կը յայտնենք մեր մտահոգութիւնը թէ՛ մի՛ գուցէ մեր լեզուն կը կորոնցնենք, և ուստի մեր գիրն ու գրականութիւնն ալ, քանի որ մեր սեփական լեզուովը չենք կրնար մշակել, և կը խզենք մեր կապերը մեր անցեալ պատմութեան հետ։ Բայց այս բոլորին գումարը կը ներկոյացնէ ազգային գոյատեւման հարցը։ Հայ «մշակոյթը» կը պահպանուի, եթէ Հայը՝ Հայ մնայ Հակադարձաբար, Հայը Հայ կը մնայ, եթէ Հայ լերզուն և մշակոյթը անվտանգ մնան։ Պիտի մնա՞ն սակայն։

Այս հարցումին մենք դրականօրէն միայն կրնանք պատասխանել, որովհետեւ մեր դիրքը՝ ամէն կենսական հարցերու մէջ անալիալօրէն դրական է։ Մենք վասնդէն

Վ. Թէքէեանի «Եկեղեցին Հայկական»ը, (պարտադրական), միւսը՝ արտասանողին ազատ ընտրութեամբը։

Գծագրութեան մրցանքը տեղի կ'ունենայ՝ զաղութիս մէջ իրենց արուեստագիտական կարողութիւններով ժանօթ անձերէ բաղկացած Դնահատիչ Յանձնախումբի մը հսկողութեան տակ։

Խսկ շարադրութեան երկու մրցանքները — որոնց նիւթերն են՝ «Բարեգործի մը ինքնատիպ պատմութիւնը» եւ Հ. Բ. Լ. Մ. ի Քաղաքարին եւ Քործին ամնէն շահագրգռական մասը» — արդէն տուած են միսիթարական արդիւնքներ։

Թատերագրական երկու մրցանքները — որոնց վերջին պայմանաժամն է 15 Մարտ 1961 — իբրեւ նիւթ ունին հայկական պատմական կամ ժամանակակից կեանք առնուած արուեստի գործեր։

Աւելորդ է ըսել, որ Յոբելինական Յանձնախումբը այս բոլոր մրցանքներուն

չենք վախնար, հապա՞ վտանգին դէմ կը զինուինք և կը պայքարինք, որպէսզի եթէ կարելի է, վրիպեցնենք զայն աղիտալի իրականութիւն մը գտառնալէ։ Մենք կը հաւատանք ոչ թէ վտանգին առջեւ նահանջելու, հապա՞ վտանգին զիմադրելու մեր բոլոր ուժովը։ Գիտնալով թէ ի՞նչ եղած է մեր ազգային պատմութիւնը՝ սա անցեալ տասնեւվեց դարերու ընթացքին, չենք կը ըստ երբեք երեւակայել բնաջնջման կարելիութիւնը՝ հակառակ այս այն պայմաններուն, որոնք բնաջնջումի սպառնալիքով պաշարած են զմեզ։ Երբ այդ պայմանները ահաւոր վճիռու մը կ'արձակեն մեր երեսին թէ պիտի մեռնինք, մենք նոյնքան հաստատամտութեամբ կը պատասխանենք։ Ո՛չ, պիտի ապրինք։ Թէ տաիկա բանաւոր խորհուրդին՝ արդիւնք, է, թէ՛ ոչ ազգայնամոլական զգացականութեան — չենք գիտերի Բայց այս՝ այս է։

Սաշա՛միք գիտենք, և ամէն Հայ գիտէ, թէ մինչդեռ՝ մէկ կողմէ՝ կարելի և գնահատելի ջանք կ'ըլլայ պահելու համար մեր լեզուն և մշակոյթը, միւս կողմէն ալ, ընդհակառակը, կ'աւելնայ թափը այն ջանքերուն՝ որոնց նպատակն է մեռնելու և թաշելու զանոնք որքան փութով որ կա-

համար ալ յատկացուցած է նշանակելի պարզեւներ, 5էն մինչեւ 25 ուսկի արժէքով, բացի ներկայացնելու եւ տպագրելու հեռանկարէ (այս մրցանքներուն ընդհ. արդիւնքին մասին պիտի խօսինք յաջորդիւ)։

Ըլլալով գերազանցօքէն Մշակութային եւ Կրթական կազմակերպութիւն, Հ. Բ. Բ. Միութիւնը, շնորհիւ իրեն աջակցող եւ իրեն համար աշխատող եռանդուն եւ սրտոտ հայերու, այս անգամ եւս կ'արձանագրէ նուածում մը, իբրեւ յաւելում իր անթիւ եւ անհամար նուածումներուն, զորս կատարած է ցարդ՝ ի շահ եւ ի նպաստ հայ բազմակարօտ հասարակութեան եւ ի սփոփ հայ դեռ այնքան ծարաւի հոգիներուն, վասն ազգութեան եւ հայրենեաց։

Ամենուրեք սփոփանք կը սփռէ Հ. Բ. Բ. Միութիւնը՝ հայ կեանքն ներս։ Դահիքէ մէջ ալ անիկա կը կատարէ իր պարտքը, միշտ աջակցութեամբը իսկապէս մշակութասէր եւ ազգասէր ժողովուրդիւն։

րելի է։ Անոնք որ պատճան պիտի ըլլային մեր մշտկոյթին բերդին պահպանման, ներսէն կը մատնեն զայն Նայեցէ՛ք եկեղեցիներու վրայ և Մեզի համար կարեւորը — կըսեն — կրօնք է, ոչ թէ լեզու կամ աղքութիւն։ Եթէ կրնանք անգլերէնով կրօնք հաստատել որտին մէջ, մեզի համար արդէք մը չի ներկայացներ հայերէնը։ Այսպէս խորհողներուն թիւը հատզէտէ կ'աւելինայ մեր մէջ։ Ատոնց մասին արդէն մեր ըսելիքը ըսած ենք և կրկնութեան հարկ չենք տեսներ, մանաւանդ որ կըրկութիւնը՝ հեղեղ ալ ըլլայ, այս սագերուն կոնակէն կը սահի, կ'իջեցնէ զի անոնք բարեկարգութեան յետին նշանը չեն ցուցներ։

Բայց մենք մե՛ր լուրջ վախերն ուսնիք Մեր վախը այն է թէ յուսահատ պայքարի մը մէջ ենք պահպանելու ի՞նչ որ Սփիւռքի հայութեան մէջ սկսած է քայքայուի արդէն։ Թուրքիոյ մէջ վեց հարիւր տարի պահպանեցինք մեր լեզուն, և հակառակ ամէն տեսակ հալածանքի և արգելքի, մշակեցինք գրականութիւն մը Ո՛չ հայերէն կարգալը մոռցանք, և ո՛չ ալ խօսիլը։ Սուլթան Համիտը՝ յաւէտ իրմով գերագրաւուած էր, քան մեր ազգային մըշակոյթով։ Բայց կ'ուզենք, ի՞նք իր անձէն կը վախնար Մեզ կը հալածէր որովհետեւ իր կեանքին և գահուն վասնգ կը համարէր մեզ իրմէն ետքը եկողները ստկայն զբաղեցան մեզմով։ Ուզեցին որ հայութիւն չի մնայ, և հայութիւնը մէջտեղէն վերցուի, միանգամ ընդմիշտ։ Ա՛յդ ալ չեզաւ Որովհետեւ մենք պահեցինք մեր եկեղեցին և մեր լեզուն և մեր զիրն ու զրականութիւնը։ Հիմա նոր սպառնալիքի մը տակ ենք Հիմա հալածանքը մեր մօսակոյրին գէմէ Հայերէն խօսիլը կամաց կամաց կը վերցուի հրապարակէն, ուզզակի կամ անուղղակի միջոցներով։ Դպրոցներու մէջ մասնաւանդ լիզուի կաշկանդումը օրինականացած է։ Երեւակայեցէք թէ մինչեւ Պոլիսի և գաւառի կարգ մը կեդրոնական քաղաքները՝ լեզուի և մշակոյթի վառարաններ էին, այսօր մարած են կամ բոլորովին մարելու վրայ են։

Եւրոպական գաղութներու մէջ երեսութը արդէն յայտնի է։ Շարժումներ կան

անշուշտ, և թերթեր կը հրատարակուին, բայց ատոնք, ընդհանրապէս խօսելով, անապատի մէջ միայն ովատիսներ են, որոնց ջուրն ալ հետըզնետէ կը նուազի։

Ազգային ինքնուրոյն գոյատեման միակ լաւըր յայտնապէս մեր բնիկ երկիրն է։ Եթէ հոն ալ հայութիւնը պիտի չապրի, ուրեմն մեր պատմական գոյութիւնը իր օրոհասական ժամուն հասած է։ Բայց մենք հաստատապէս համոզուած ենք թէ՝ Հայաստանի մէջ է որ լեզուն և մշակոյթը կենդանի պիտի մնան, անկախաբար քաղաքական վարչածեւերու հաւանական կամ անհաւանական փոփոխութեաց։ Ուստի, գիտուկից ըլլալու ենք, այս իրողութեան ամէնքս ալ, ի՞նչ որ ոլ ըլլան մեր քաղաքական հայեցացքները, կամ կապերը։ Հայաստանը սիրելու համար համայնավար ըլլալու պայման չէ։ Ի՞նչ վարչածեւի տակ ալ ըլլայ ան տակաւին նայութեան գոյատեման միակ երաշչին է։ Եթէ մենք՝ Սփիւռքի մէջ, չենք կրնար ընել այն ի՞նչ որ անոնք կրնան ընել, բանաւոր է որ քաջակերենք անոնց ըրածը։ Հայրենիքի հողը կուսակցութեան ստացուածք չէ։ Հողը՝ հող է և Հայութ հող, Տիրողը համայնավա՞ր է, կամ բռնակա՞լ է։ կամ ժողովուրդին է, — ատոնք ինքնին էական չեն մեր աղքային պատմական գոյատեման համար։ Մեր հարցումը ըլլալու է «Հայ մշակոյթը զարգացնող կայ հոն, թէ ոչ»։ Եթէ կայ՝ լա՛ւ։ Հարցնելը աւելորդ է թէ զարգացնողը ռուամ կավարական է թէ «համայնավարական»։ Երբ մէկը բժշկութիւն պիտի սովորի, չի հարցներ թէ իր դաստառն, որ հմուտ է իր աւանդած ճիւղին, Կաթոլիկ է, թէ, Բողոքական, հաւատք ունի, թէ ըստ կեպտիկ է։ Գոհ ըլլանք թէ գոյութեան պայքարին մեծ ովկիանոսին մէջ կայ լաստմը, որուն կրնանք կտուի և չի խեղութուի։ Հայաստանը սիրելը՝ հոմանիշ չէ սիրող լարչաձեւը սիրելու։ Հայաստանը սիրել կը նշանակէ ճանչնալ այն կենսական նպաստը, զոր ան կը մատուցանէ մեր ազգային գոյատեման պահպանութեան։ Եթէ կ'ուզենք ապրիլ իբրեւ Հայ, Հայաստանը սիրելու ենք։ Առաջին պայմանը աղքովին գոյատելին է։ Եթէ ապրինք՝ յառաջիկային,

շատ մը պայմաններ կրնան փոխուիլ։ Պահանջել՝ որ նախ պայմանները փոխուին, որպէսզի կարենանք սիրել Հայաստանը, սիսալ տրամաբանութիւն է։ Գոյատեւութեան այս լաստը՝ նաև չէ, բայց լաստով մը ապրելու ենք, որպէսզի նաև ալ նստինք, և մեծ երտղներու ցանկալի եղերքն ալ համարինք։ Եթէ բաղդատենք Հայաստանի սա քառասուն տարուան կեանքին յառաջդիմութիւնը՝ ամէն մարզի մէջ, և մինչեւ իսկ տնտեսական մարզին մէջ, այն սսեն պիտի տեսնենք թէ՝ աւելի մեծ եղոծ է քան թէ Ամերիկանինը։ գաղթային շրջանին առաջին քառասուն տարիներուն։ Առաջին գաղթականները՝ այս ցամաքամասին վրայ իրենց ստքը դրած օրէն սկսեալ մինչեւ քառասուն տարի, և աւելի շատ երկար տարիներ, տասնապատիկ աւելի զրկանքներու ենթարկուեցան, քան թէ հայերը՝ Հայաստանի մէջ իրենց պետական նոր կեանքին սա քառասուն տարիներուն։ Ո՞չ մէկ արժէք կրնանք դատել առանց բաղդատութեան։ Արժէքները յարաբերական են։ Հայաստանի հարգէ չէ այն Ամերիկան որուն մէջ մենք կ'ապրինք այսօր։

### ԶԱՐԱԽՈՍՈՒԹԻՒՆԸ ԶԻ ՎԱՅԵԼԵՐ ՀԱՅՈՒՆ ԲԵՐՄԻՆ

Այս է մեր եզրակացութիւնը։ Թողուրիներ չարախօսեն եթէ պատճառ ունին չարախօսելու։ Մենք՝ նոյնիսկ երր պատճառ ունենանք ցաւելու և վիրատորուելու, մեր սեւը մեր ներսիդին պահելու ենք։ Միայն անձնական արժանապատուութեան զգացումէ զուրկ մէկը հրապարակ պիտի դնէր իր կնոջ, իր զաւակին, իր ընտանիքին որեւէ մէկ անդամին յանցանքը կամ մեզը։ Մեղադրողը կամ դատապարտողը կրնայ ըլլալ օտարը, բայց ոչ ներսէն, կամ ընտանիքն մէկը։ Մեր տունին նախանձախնդիր ըլլալու ենք։ Վատութիւն է մատնութիւնը։ Եւ օտարին հետ մէկ լեզու ըլլալ՝ անհասկնալի յանցանք է մեզի համար։ Ինչո՞ւ համար չարախօսներուն անունը եանով վերջանայ։ Թո՛ղ Մտիթիը կամ ծօնզը ըլլայ։ Եթէ չարախօս մը պիտի ըլլայ։ Հայաստանի հակառակելով Հայաստան չի փլչիր, բայց եթէ զայն իր հիմնեն փլչել է միտքը, ինչո՞ւ չենք կրնար անցինք։

Հ. Բ. Բ. Միջիթելին 47թ ընթէ ԺՈՂՈՎԸ ՏԵՂԵԿԱՑՈՒԹԻՒՆ ԱԼՆԵՑԱԼ

3 ԳԵԿՏԵՄԲԵՐ 1960ին, ՆԻԽ ԵՌՔԻ ԱԷԶ

1959 ին Թարեգործականը ազգապահպանման գործին համար ծախսած է 600,000 տուար

Հ. Բ. Բ. Միութեան 47թ ընթէ ԺՈՂՈՎԸ գումարուեցաւ Յ Դեկտեմբեր 1960 ին Հօթէ Բուզելիթի մէջ, Նիւ ԵՌՔ, մասնակցութեամբ 79 իրաւասու անդամներու և պատգամաւորներու, որոնք եկած էին Նիւ

թէ՝ երր Հայաստան վիլի, հայութիւնն ալ կը փլի և, կը կորսուի։ Տան մէջի մուս կերը սպաննելու համար, միթէ տունը կը բակի՞ տալու ենք։ Մենք չենք կրնոր զբաղիլ դուրսէն անոր վարչաձեռովը։ Անոր վարչաձեռովը զրագելու են անոնք՝ որ ներսն են։ Եթէ անոնք՝ օրին մէկը, փոխեն վորչաձեւը, լա՛ւ։ Դուրսէն պոռպաւլով և հայնոյելով բերգը չառնութիր։ Ամերիկայի մէջ՝ ինչպէս նաեւ ամէն հասարակապետական երկիրներու մէջ՝ իրարու համ մըցորդ կուսակցութիւնները օրինաւոր միջոցներով կը ջանան պետական դեկը ձեռք անցնել։ Այդ է՝ բանաւոր կերպը։ Եւ քանի որ ոչ Հայաստան փոխադրուելու փափաքը ընդհանուր է, և ո՞չ ալ կարելիութիւնը՝ խօսեմութեան և իմաստութեան անմիջական ճամբաներն են համբերել, և յուսալ, և նախանձաւոր ըլլալ անոր զոյլ թեան իրողութեան համար, և հրաժարի ժխտական դիրքէ։ Մեր խոնարն կարծիքովը, հակառակութիւնը չի յաջողցներ հակառակորդներուն նպատակը, հապա՞ կը ձախողեցնե։ Դուրսը կեցողներս չենք որ ուղղութիւն պիտի տանք հայրենիքի քաղաքական կեանքին։ Մեր տալիքը՝ հիմակուհիմա սէր է, և քաջալերութիւն՝ որ չարունակեն անոնք պահպանել մեր զոյատեւման միակ եւ վերջին բերդը։ Ճակատագրական է այդ բերդին պահպանութիւնը։ կա՛մ անով պիտի ապրինք, և կա՛մ առանց անոր պիտի սրբուինք գոյութեանէ միանգամբնգմիշտ։ Լա՛ւ դիտնանք։ («Հ. Ա.» խմբագրական) Ա. Ա. ՊԵՏԻԿԵԱՆ

Եսրքէն և Միացեալ Նահանգներու գանազան շրջաններէն:

Ընդհ. Ժողովին Ա. նիստը բացուեցաւ Առաջնորդական Փոխանորդ Հոգչ. Տ. Միւռոն Մ. Վարդապետի աղօթքով, որմէ յետոյ Ատենապետ Տիար Ալեք Մանուկեան կարգաց անունները Միութեան այն անդամներուն, որոնք իրենց մահկանացուն կնքած էին 1960ի ընթացքին:

Միութեան Հիմնադիրներուն, Բարերարներուն և նորոգ հանգուցեալներու յիշուտակին յայտնուած յունիկայս յարգանքէն եւ ատենական գործողութիւններու կատարումէն ետք Նախագահ Մանուկեան կարգաց իր բացման ճառը: Ան ըստ թէ Միութիւնը 55 տարիէ ի վեր կեցած է մեր ժողովուրդին կողքին և իր ուժերուն առաւելագոյն չափով աշխատած է զօրավիգ ըլլալ անոր կեանքի պայքարին: Միութեան յարատեւ վերելքը և իր ձեռնարկներով, ազգապահանման գործին մէջ՝ ընդարձակ աստիճանի մը վրայ՝ անոր կտարած կենսական դերը շեշտելով, բացատրեց թէ ինչպէս Բարեգործականի հիմնական նպատակները 55 տարիներէ ի վեր անփոփոխ պահպանուած են և թէ ինչ հաւատարմութեամբ և նախանձախնդրութեամբ զանոնք իր զեկավար վերին մարմինը, Կեդր Վարչութիւնը, գործադրելու աշխատած է միշտ:

Յայտնելէ ետք թէ, պարագաներու բերումով Միութեան Կեդրոնը եզիպոսէն Բարիգ և Բարիզէն Նիւ Եռոք Փոխադրուած է, ծանրացաւ վերջին քսան տարիներու ընթացքին Ամերիկայի մէջ Բարեգործականի ունեցած արտասովոր բարգաւաճումին վրայ, թուանշաններով ցոյց տալով թէ իր նախկին դրամագլուխը Ամերիկայի մէջ աւելի քան եռապատկուած է և աղդապահպանման նպատակներու իր յատկացուցած գումարը՝ հնգապատկուած: Շեշտեց թէ այդ քսան տարիներու ընթացքին Ամերիկահյութեան անմատն զոհաբերութեանց չնորհիւ, Միութիւնը 8 միլիոն տոլարի մատգումար մը յատկացուցած է հայապահպանման նպատակներու և անոր Կեդրոնին Ամերիկայի նման մեծ երկրի մը մէջ գյունուիլը, որուն կենսունակ հայ գաղութը այսօր մեծագոյն ոյժը կը հանդիսանայ Միութեան, նախախնամական բարիք մը նկատեց:

Նախագահը, ապա, ընդհանուր ակնարկով մը ներկայացուց Միութեան դպրոցներուն ընդարձակ ցանցը, յիշելով թէ զանազան երկիրներու մէջ Բարեգործականը ունի 16 սեփական վարժարաններ, և թէ ան նպաստներ կը յատկացնէ 65ի մօտ հայ դպրոցներու և թէ 300,000 տոլարէ աւելի գումար մը տրամադրած է միմիայն իր դպրոցական գործին համար: Ասոնցմէ զատ, Միութիւնը ներկայ տարեշրջանին 42,000 տոլար յատկացուցած է 192 համալսարանական ուսանողներու, մշտկութային ձեռնարկներու՝ 125,000 և խնամատարական գործին՝ 70,000 տոլար Եղբակացներով իր ձառը, Նախագահը յայտնեց թէ 1959 Հ.Բ.Ը. Միութիւնը 562,000 տոլարէ աւելի ծախսած է իր ազգապահպանման ձեռնարկներուն համար:

Ընդհ. Տնօրէն Տիար Գրիգոր Կիրակոսեան ժողովին ներկայացուց Միութեան 1959 տարեցանի գործունէութեան ընդարձակ տեղեկագիրը, որ կը բաղկանար 74 էնդերէ, և որուն հայերէն և անգլիերէն լեզուով օրինակները բաժնուած էին ժողովականներուն: Խնամքով և խղճնուութեամբ պատրաստուած Տեղեկագրէն Տիար Կիրակոսեան կարգաց Բնդհ. Ժողովի և Կեդր Վարչ. Ժողովի յատուկ գլուխները և քաղուածքները կատարեց Միութեան Դպրոցական գործին, Կրթաթոշակներուն, Մշակութային և Խնամատարական ձեռնարկներուն նուիրուած գլուխներէն: Կարդալով տարեշրջանի ընթացքին Միութեան յանձնուած կտուկներու և նուիրատուութեանց գլուխը, յայտնեց թէ ազգապահպանման զանազան նպատակներու համար ստացուած գումարը եղած է աւելի քան 191,000 տոլար:

Վկայեալ Հաշուապետ Տիար Սեգրակ Արտունի Բնդհ. Ժողովին ներկայացուց 1959 ի հաշուական տեղեկագիրը, որմէ յայտնի եղաւ թէ ներկայ տարեշրջանին Միութեան ընդհանուր գոյքին արժէքը եղած է 10,618,336.11 տոլար:

Գանձապահ Տիար Զարլզ Գարակէօզեան զեկուցում մը ըրաւ Միութեան գանձին, արժեթուղթերու, Նիւթական գործառնութեանց մասին:

Հաշուեքնիչ Յանձնախումբի Ատենա-

պետ Տիար եղ. Թուլուգեան յայտնեց թէ հաշուեամարները քննուած էին և գտնուած էին և կանոնաւոր:

Փազովականներու կողմէ Ընդհանուր և Հաշուական Տեղեկագիրներու վաւերացումով, Ընդհանուր ժողովի Ա. Նիստը փակուեցաւ:

Կէսօրուան ճաշի դադարէն ետք, Ընդհ. Տնօրէն Տիար Գ. Կիրակօսեան Միութեան արտասահմանի շրջաններուն քանի մը ամիս առաջ իր տուած այցելութեան մասին հոկիրճ զեկուցում մը ըրաւ Ան խօսեցաւ միմիայն Միութեան դպրոցներուն և երիտասարդական կազմակերպութեանց մասին, ոյսինքն՝ Միութեան սեփական վարժարաններու փառաւոր չէնքերուն, անոնց կահուերման և ուսուցչական բարձրորակ կազմին և Հայ Երիտ. Ընկերակցութեան ակումբներու ու մարզարաններուն մեզուածան գործունէութեանց մասին, ցոյց տալով թէ Հ.Բ.Բ. Միութիւնը ինչ կարեւոր գեր մը կը կատարէ նոր սերունդի պատրաստութեան կենսական գործին մէջ:

Կեդրոնական Վարչութեան իրենց եռամեայ պաշտօնավարութեան չրջանը լրացուցած անդամներեւ տեղ ընտրութիւն կատարուելով, Ընտրական Յանձնախումբի կողմէ պատրաստուած երկպատիկ ցանկի մը վրայէն և գաղտնի քուէարկութեամբ վերընտրուեցան Տիար Ալեք Մանուկեան, Տիար Տիգրան Ամարեան և Օր. Լիլա Գորակէօղեան:

Ուզերձներու Յանձնախումբին կողմէ, Տիար Անդրանիկ Փոլատեան Ընդհ. Ժողովին ներկայացուց յարգանքի, գնահատանքի և յնորհակալութեան բոնածեւեր՝ Միութեան Հիմնադիրներուն, բարերարներուն և վաստակաւոր անդամներուն յիշատակին. Միացեալ Նահանգաց լայնախոն կառավարութեան, Ամենայն Հայոց Հայրապետին, Միութեան Վերին Մարմելին, Շրջանակներուն, Կեդր. Քրասենեակի պաշտօնէութեան, օրուան դիւտինին և զանազան յանձնախումբերու անդամներուն, որոնք ծափահարութեամբ ընդունուեցան ժողովականներուն կողմէ:

Առենապետին հրաւերով, Տիար Նուպար Պէրպէրեան, Պառթընէն, ուզերձով մը Միութիւնը նկատեց ներքին կենսունակու-

## ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ

### ԿԵՍՆՔԻՆ

Միացեալ Նահանգներ — Բարեգործականի նուերը Գալթականաց Թանգարանին. —

Ինչպէս յայտնի է, Ամերիկայի Գաղթամեանաց Թանգարանը պիտի կառուցուի Ազատութեան արձանի հարթակին վրայ, Նիւերքինուանդիստին մէջ, ոգեկոչելու հոմար բուլոր գաղթական ժողովուրդներու բերած նպաստը Ամերիկայի աձման և յառաջդիմութեան: Այս ուղղութեամբ, իր ատենին, Թանգարանին վարչութիւնը Ամերիկայի մէջ, խնդրելով որ ան ներկայացնէ Հայ ժողովուրդը՝ այս պատուաբեր ձեռնարկին մէջ և նուազագոյն 5000 Տոլար հանգանակէ այս նպատակին համար, Հ.Բ.Բ. Միութիւնը աւելիով կատարեց իր յանձնառութիւնը, և փոխան 5000ի՝ 6650 Տոլար հանգանակելով, արամադրեց իր նպատակին: Թանգարանին մէջ, Հ.Բ.Բ. Միութեանց անունը կրող պրոնցէ նշանատախտակ մը պիտի զետեղուի, առ ի ճանաչում Հ.Բ.Բ. Միութեան ըրած նուերատութեան:

Նիւերք. — Սուբբ Աստուածածին եկեղեցւոյ Արարատեան սրահին մէջ տեղի

թեամբ տոգորուն կազմակերպութիւն մը, որ ազգային կարիքներու խոր գիտակցութեամբ անփոխարինելի գործ մը կը կատարէ կրթական և մշակութային ժարգերու մէջ:

Երկրորդ խօսողը եղաւ Վեր. Ա. Ա. Պետիկեան, որ մասնաւորապէս ծանրացաւազգային կեանքի մէջ կարգապահութեան կարեւորութեան վրայ:

Նախագահը պատեհութիւն տուաւ ներկաներուն՝ Միութեան գործունէութեան վերաբերեալ հարցերու մասին արտայայտուելու համար, Կարծիքներու և թելագրութեան լոյն փոխանակումէն ետք, Վեր. Պէտիկեանի աղօթքով վակուեցաւ Հ.Բ.Բ. Միութեան 47րդ Ընդհ. Ժողովը:

Թղթակիի

ունեցաւ Նիւեսրքի Արանց և Կանանց մասնածիւղներու միացեալ ձեռնարկը՝ Եկեղեցւոյ դպրապետուհին՝ Տիկին Պուրեան և Պ. Սարգիս Պէրպէրեան մերթ ընդ մերթ հայերէն երգեր երգեցին, դաշնակի ընկերակցութեամբ։

«Զաւուլը Արփկ Ազան» կատակերգութիւնը ներկայացուցին Տէր և Տիկին Նարեկիզեանները Յուցադրուեցաւ Հայաստանէն նոր հասած հայերէն նոր ֆիլմ մը օւրգ Առաջին Սիրոյ», երկու ժամ տեւողութեամբ Միջնարարներուն, ներկաները վայելեցին արիկիններուն պատրաստած համեզ և առատ ճաշերը։

— Մայիս 13ին, աեղի ունեցաւ Նիւեսրքի կաղմակերպած «Գունաւոր Շարժմանկարի և դասախսութեան երեկոն», Հայաստանի և Միջին Արևելքի Հայ Գաղութներու մասին, Պ. Ֆայմաղամեանի կողմէ, Ս. Անաչ եկեղեցւոյ սրահին մէջ, շուրջ 150 անձներու ներկայութեան Դասախսութամբ իր ականատեսի տպաւորութիւնուները Մայր Հայրենիքէն, Ս. Էջմիածինէն, Միջին Արեւելքի և Թրանսայի հայ գաղութներու մասին։

Աւարքը առաւն։— Միութեանս սեպհական տան մէջ, Միութեանս երկու մասնածիւղերու գործակցութեամբ ճաշկերոյթգասախսական տառւլիս մը աեղի ունեցաւ Մայիս 20 ի երեկոյեան Շրջանայինի Ատենապետ Զօր, Սարգիս Զարդարեան հրաւիրեց մասնածիւղերու ներկայացուցիչները որ արտայայտուին Բարեգործականի ծառայութեանց և ձեռնարկներուն տուրքութեամբ Խօսք առաւ Պ. Շահան Նաթալիի, որ խօսեցաւ արեւմտահայ թատրոնի մասին, Թատրոնը, ըստ ան, մեր մէջ մուտք գտած է Միծն Տիղրանի օրով։ Իր որդին, Արտաւագդ, տաղանդաւոր թատերագիր և բանաստեղծ էր։ Հայ թատրոնի վերածնունդը կ'սկսի 1850ին։ Յիշեց Պետրոս Ալդամեանը, Վահրամ Փափազեանը, Սարուեակը, Միութեանը, Գորսպաշեան քոյրերը, Արտսեակը, Միութեանը և այլն։

Փասետեան։— 10 Յունիսին, Փասետեանը Հ. Բ. Բ. Միութեան Տիկինաց Օժան-

դակը սարքեց Հայրեաու Օրուան ճաշկերոյթը, Հայ Աւետարանական ժողովական Կիլիկեայ Եկեղեցւոյ ճաշասրահին մէջ։ Շըրջանակին վարիչ քարտուղարը՝ Վեր. Ս. Փափազեան, Հեղտեց հայրեարու հանդէպի յարգանքի և ակնածանքի պակասը, որուն հետեւանքով պատանեկան ոճիրները կը շատ ներկայիս

Տեղի ունեցան արտասանութիւններ և երգեր Եթեմադրուեցան «Հարս և Կեսուր» զաւեշտը (մէկ արար)։

Թոյ Ալարնի։— Թրոյի Ս. Պետրոս հայկան եկեղեցին մէջ, Մայիս 22ին, տեղի ունեցաւ Հ. Բ. Բ. Միութեան 54րդ տարեդրձը։ Տեղի ունեցան աւուր պատշաճի ուղերձներ։ Պ. Միհրան Քիւրէլեան խօսեցաւ, ծանրանուլով Միութեան ներկայ Կըրծական գործին վրայ։ Օր. Վարդիկեան հրամցուց հայկական սրգեր։ Յայտագրի վերջաւորութեան ցուցադրուեցաւ Երդ Առաջին Սիրոյ հայկական ժապաւէնը, որ վայելք մը եղաւ ներկաներուն համար։

Եիւակոյ։— Շիքուկոյի մէջ, Միութեան 54րդ տարեդրձին առթիւ, տեղւոյն Արանց և Կանանց մասնածիւղերը սարքած են ճաշկերոյթ հանդէս մը, իպատիւ վեթերաններու և հայ շրջանաւարտ շրջանաւարտուններուն։ Հ. Բ. Բ. Միութեան Նախագահ Պ. Ա. Մանուկեան ներկայ գտնուած և խօսած է Միութեան կէս դարու գործունէութեան մասին և այս առթիւ բաժնութ է «բլաք» ներ և զարդասեղներ, Միութեան երկարամեայ անդում - անդամունիներուն։

Կիպրոս։—

Բարեգործականը կիպրոսի մէջ ունի հետեւալ մասնածիւղները։—

Նիկոսիայի մասնածիւղ 600 անդամ

Լոռնագայի » 125 »

Լիմասոլի » 90 »

Ֆամակուստայի » 38 »

Առոնցմէ իւրաքանչիւրը ունի իր Վարչութիւնը։ Նիկոսիա և Լիմասոլ ունին իրենց Կանանց Օժանդակ մարմինները։ Նիկո-

սիա ունի նաև երիտասարդական բաժինը մարդական յանձնախումբ և «Կայցակ», ունագնդակի խումբ։ Նիկոսիոյ մէջ կը գտնուի նաև Միութեան Մշակոյթի Տունը։

Արենք. — Հ.Բ.Բ. Միութեան սեփական Վարժարանի ամավերջի հանդէսը տեղի ունեցաւ Յունիս՝ 6ին, Կիրակի կէսօրէ ետք, ժամը 6 ին, վարժարանի ընդարձակ պարտէզին մէջ, Ներկայ էին բարերար Տիար Արթաքի Գալֆագեան, իր Տիկնոջ հետ, հոգեւոր պետեր, Բարեգործականի կեղը, Մասնաժողովի, Տիկնանց Յանձնախումբի, Արարատ» միութեան, «Երկիր» շաբաթաթերթի ներկայացուցիչները, եւայլն։

Հանդէսը սկսաւ մանկապարտէզի բաժինով, որուն յաջորդեց Նախակրթարանի մասը, ճոխ յայտագրով։ Կեղը, մասնաժողովի ատենապետ Տիար Հ. Ֆէնէրձեան, պատմականը ըրաւ վարժարանի հիմնումին և դպրոցական վիճակի մասին տեղեկութիւններ տոււաւ, որմէ յետոյ, ատենապետի վ. Շահինեան կարգաց տարեկան տեղեկադիրը։ Այս տարուան վարժարանի հունձքը եղած է. մանկապարտէզէն՝ 15, նախակրթարանէն՝ նոյնպէս 15։ Պր. Շահինեան, յայտարարեց իր տեղեկագրի վերջաւորութեան թէ Տիար Արթաքի Գալֆագեան Բարեգործականի նուրիսած է Նեա Իրազլիոնի մէջ իր ունեցած ընդարձակ և թանկարժէք հողամասը, անոր փոխարժէքով վարժարանի մը շէնքը կառուցանելու համար, իսոստանալով հետագային ընել յաւելուածական կարեւոր գումար մը։

Աւարտական դասարանի աշակերտութիւնը, Բարեգործականի ազգաշէն գործունելու խորհրդանշող կենդանի Պատկեր մը ներկայուցուց, որմէ յետոյ գտաւ հանդէսը Հանդէսէն վերջ, վարժարանի խնամակալութիւնը ի պատիւ ուսուցիչներուն՝ պազպազականեղան մը սարքեց, դպրոց օդասուն պատշգամին վրայ։

Նեա Զմիւնիայի տուները. — Հ.Բ.Բ. Միութիւնը, վերջին ընդհանուր Պատերազմէն առաջ շինած էր 130 տուն Աթէնքի Նեա Զմիւնիայ թաղին մէջ։ հայ գաղթականներու համար, բայց 1947ի ներդաշ-

թին այս տուներու բնակիչներէն չատեր Հայաստան մեկնած ըլլալով, կառավարութիւնը գրաւած էր պարպուած տուները և յոյն գաղթականներուն յատկացուցած։ Աթէնքի Հ. Բ. Բ. Միութեան մասնաճիւղի ջանքերով, այդ տուներէն 54ը կարելի եղած է ետ ստանալ և անոնց մէջ տեղաւորել հայ գաղթականներ, որոնք արդէն ստացած են իրենց սեփականութեան վաւերաթուղթերը։

Թեսալոնիկի (Ալլանիկ)։ — Հայ թատեսկարան, մշակութային միութիւնը, Յունիս 26ին, Կիրակի գիշեր, Ցովակիմեան շէնքի սրահին մէջ, գումարեց իր տարեկան ժողովը, որուն ներկայ եղան անդամունիներու մեծամասնութիւնը՝ 65 հոգի։ Միութեան պատուակալ նախագահ Տիար Ա. Էսքինեսն բացաւ ժողովը, ներկայացնելով Միութեան տարուան մը գնահատելի գործունէութիւնը։

Հմայակ Գոյլիեան խօսեցաւ երիտասարդական միութեան գործունէութեան մասին, յիշեց ազգային նկարագրի խտացման և պահպանման կարեւորութիւնը։ Պ. Նուպար Քիւրէճեան, հրաժարած Վարչութեան բարոյական և նիւթական գործունէութեան տեղեկացիրը կարգաց Հայութեցաւ նոր վարչութիւն, ապա ներկաները հիւրասիրուեցան պաղպազակով։

— Թատերական և մշակութային միութեան երկուու անդամները այս տարի Մայիս 1ը տօնեցին Սելանիկի մօտ գտնուող Տօբքոտայ գիւղին անտառին մէջ, հաճելի օր մը անցնելով։

— Թեսալոնիկէի Միութեան վարիչ Աւենապետը՝ Տիար Յ. Վարժապետեան Աթէնքի կեղը, մասնաժողովի մէջ պաշտօնի կոչուած ըլլալով՝ մեկնած է իր նոր պաշտօնավայրը։ Թէսալոնիկէի հարչութիւնը այս առիթով Յուլիս 10ին պատուոյ ճաշկերոյթ մը սարքած է, 14 տարիներու իր արգիւնաւէտ գործունէութեամբը օդակար հանդիսացած Տիար Յ. Վարժապետեանի Բոլոր ներկաները ներբռուած են անոր անձնուիրութիւնը և անշահախնդիր ոգին։

## ՍՓիհիմովի ՀԱՅ ԿԵԱՆՔԻՆ

Ամերիկա

Ամենայն Հայոց Հայրապետը Քոլումբիա  
Համալսարանին մէջ.—

Յուլիս 6 ի երեկոյեան Վեհափառ ՎԱԶ-  
ԴԻՆ, Ա. արժանացաւ մեծարանքի հան-  
դիսութեան մը, որ կազմակերպուած էր  
Քոլոմբիա Համալսարանի Հայերէնի Ամ-  
պիոնին, Միջին Արեւելիան Ուսմանց և  
Բնդէանուր Ուսմանց բաժանմունքին կող-  
մէ, որուն ի մէջ այլոց ներկայ էին Տոքթ.  
Լ. Փիքէմի, Ուսուցչապետ շրջանաւարտից  
բաժանմունքի, Տօքթ. Քլիֆըրտ Լորտ՝ ուս-  
ուցչապետ ընդէանուը ուսմանց, Փրոֆ. Քարլ  
Մէնկիս և ուրիշներ, որոնք Հայերէն լե-  
զուի վարիչ Տօքթ. Արմէն ձէրէճեանի կողմէ  
ներկայացուեցան վեհափառ Հայրապետին։  
Համալսարանի մատրանապետ (Զէփիին) Ճան  
Փրամ, արտասանեց բարի գալուստի յուղիչ  
ուղերձ մը իր կարգին, Վեհ. Հայրապետը,  
իր գնահատանքը յայտնեց Համալսարանի  
Վարչութեան, Հայերէն լեզուի հանդէպ ցոյց  
արուած շահագրգուռ թեան համար։

Մամբրէ Արք. Գալթ սյեան գնահատուած։—  
Ամերիկահայոց նախկին Առաջնորդ Մամբր-  
է Արք. Գալֆոյեան, Մայիս 19ին, Մել-  
վըսքիի Եպիսկոպոսական «Եաչօթա Հառուզ»։  
Աստուածաբանական վարժարանին կողմէ  
պարզեւարուած է «Տօքթոր Աստուածա-  
բանութեան» տիտղոսով։ Մելվոքիի առաջ-  
նորդ և հանդէսին նախագահ Գիր. Տէնիրը  
Հալլաք, դրուատիքը հիւսած է Մամբրէ  
Սրբ. ի ծառայասէր ոգիին։

Կը տեղեկացուի նաեւ կազմութիւնը  
մասնաւոր յանձնախումբի, որ կ'առաջա-  
զրէ ճաշկերոյթ - հանդէսով մը պատուել  
նորին Սրբազնութիւնը, իր Եպիսկոպոսա-  
կան 25րդ տարելքարձին և սոյն պարզեւա-  
տրութեան առիթով։

Դպրոցական։— Յունիս 21ին՝ Փրա-  
ւաթէնսի և 23 ին ալ Ուստրի Հայ Դպրոցի  
ամագերջի հանդէսները տեղի ունեցան ընդ-  
հանուր խանդավառութեան մէջ։ Առաջինը


Փրաւիտէնսի Հայ Դպրոցի աշակերտու-  
թիւնը որ 50 հոգի էր։ Դպրոցը ունի երեք  
դասարան, իսկ դաստուութիւնները տեղի  
կ'ունենան ամէն երեքշաբթի երեկոյ։ Այս  
տարի վարժարանը բոլորեց իր երկրորդ  
տարին Ուստրի վարժարանի աշակերտութիւնը  
կենդանի պատկերներ ներկայացուցին, իր-  
ենց դասարանային կեանքէն։ Վեր. Կէօք-  
էղեան, շնորհակալութիւն յայտնեց, որ  
այսպիսի ձեռնարկ մը կը հովանաւորէ և  
վափառք յայտնեց երիտասարդներուն որ  
օրական որոշ ժամանակ մը յատկացնեն իր-  
ենց հայերէնի զարգացման համար։

Հայ մը Ֆոնկրեսին անդամ։—

Մ. Նահանգներու Գոնկրեսը կը բաղ-  
կանայ 537 անդամներէ։ Ասոնց մէջ կը  
գտնուի հայ մը, միակը, Պր. Ստեփան Տէ-  
րունեան, որ արհեստով վաստաբան է։

Ելիպտանոյ երթաստրդ զիտուն մը։—

Մեծ ուրախութեանը կը տեղեկանանք որ  
եզիպտանոյ երթաստրդ մը՝ Զաւէն Կիրա-  
կոսեան, զաւակը Տիտր Թաղէսու և Տիկ։



Ասթենիկ Կիրակոսեաններու, աւարտած է  
Գալիփորնիոյ Համալսարանը (University of  
California), և մեծ յաջողութեամբ իր

տոքթորայի թէղն ալ պաշտպանելով՝ արժանացած է կորիզոյին Գիտութեանց Տոքթոր տիտղոսին։ Այժմ կը գասախօսէ իր մասնագիտութիւնը նոյն համալսարանին մէջ։

Երիտասարդ Տոքթոր, բացառիկ արտօնութեամբ իրաւունք ստացած էր Կուրընկէյթ - Բերքլէյի գիտական հետազոտութեանց աշխատանոցին մէջ պրապումներ կատարելու, իրաւունք մը որ համալսարանի 80,000 ուսանողներէն միայն 24 հոգի կը վայելեն։ և որոնցմէ մէկն է մեր սիրելի հայրենակիցը։

Տոքթ. Կիրակոսեան այժմ լծուած է կարեւոր աշխատանքին Ան կը ջանայ իր համալսարանին մէջ հայագիտական ամպիոնի մը կազմակերպութիւնը ի գլուխ հանել, ինչպէս նաեւ այս առնչութեամբ հիմնել հայագիտական ճոխ գրադարան մը, որուն կարեւորութիւնը անուրանալի է։

Ամուսնացած է հայուիիի մը հետ և հայրն է զաւակի մը՝ սիրասուն Նոյիրիի։

Գեր. Մեապիոն Ռլուհօնեան։ — Հոկտ. 30ին, Կիրակի օր, Վենեստիկի Ս. Մարկոսի մայր տաճարին մէջ վասմ։ Կարտինալ Աղաճանեան կաթողական կողմէ ստացաւ եպիսկոպոսական ձեռնադրութիւն Ս. Ղազարի Արքահայրը՝ Սրապիոն Վրդ. Ռւլուհօնեան, որ այդ Աթոռը կը պրաւէ 25 տարիէ իվեր։

Ֆիլիփ Արքահամեան «Լոնտոն Թայմզ», թերթի կիրակնօրեայ հրատարակութեան երաժշտուկան քննադատն է, յարգուած և վիճառուած իր հեղինակաւոր կարծիքներուն համար։

Երածօսագիտուի Օր. Մարգրիտ Բաբայեանի ջանքերով, Բարիզի մէջ լոյս տեսած «Լառու», Ֆրանսերէն երկհատոր երաժշտական մեծ համայնագիտարանին մէջ հրատարակուած են անութեան ներքունք, հետեւեալ հայ երաժշտներուն։

Կոմիտաս Վարդապետ, Օր. Գոհարիկ Ղազարոսեան, Էտկառ Մանաս, Արամ Խաչառարեան, Արա Պարթեւեան, Գուգէն Խեմչահ, Եկ Տալեան, Կարա-Մուրզ և Վ. Ավագանեան։

Լեոբոլտ Աւագեան, պարսկահայ ջութակահարը, վերջերս, Լոնտոնի Վկիմկոր Հոլիս մէջ յաջող նուագանանդէս մը տուած է, դաշնակի ընկերակցութեամբ Պ. Զերուլ Լեսթըրի։

Աւագեան, ծնած է Պարսկաստանի թաւրիզ քաղաքը իր երաժշտական և սուսւմը և կատարելագործուած է Միացեալ Նահանգներու մէջ, ուր շահած է բազմաթիւ մրցանակներ։

Վազգին Յովհաննեսեան, պարսկահայ գիտնական և մաթեմաթիկոս Բարիզի Սորպոնի համալսամանին մաթեմաթիկի Փրու Փեսոր նշանակուած է։ Յիշեալ համալսարարանի ուսուցչապետ և յայտնի մաթեմաթիկոս Փիլրոյ, առաջարկած է Յովհաննէսեանին, որպէսզի արտօնէ Ասրպոնի մէջ իր գիտական ահսութեան դասաւանդութիւնը։ Երիտասուրդ գիտնական վ.։ Յովհաննէսեանի մաթեմաթիկական տեսութիւնները միաձայնութեամբ ընդունուած են հանրածանօթ մաթեմաթիկոսներու կողմէ։

Յակոբ Տեր Յակոբեան, հրապարակագիր և գրագէտ, իր մահկանացուն կնքեց Սեպատեմբերի սկիզբը (1960) և թաղումը կատարուեցաւ Բարիզի Հայոց եկեղեցին մէջ։ Իր յոգնաբեկ մարմինը այժմ կը հանգչի Պանիկոյի գերեզմանատունը 1910 ին հրատարակած է «Ուր Խեցիներ Ժողովուցի»։ Հատորը, և Պոլոյ մէջ ունեցած է հրապարակագրական գործունէութիւն, Սահմանուգրութեան շրջանին եղած է Պարտիզակի կառավարիչ։

Նիւ Նորի Մեթրովոլիթըն Օփերայի մէջ, այս տարի պիտի բեմագրուի Օթթելոն և ամերիկան ոյ դերասանունի Լուսին Ամարա պիտի ստանձնէ Յեղղեմոնայի դերը։

Մուկուայի մէջ տեղի ունեցաւ Արեւելագէտներու 21րդ ժողովը, Օգոստոս ամսուածոյ մէջ։ Հայաստանի գիտուններու թիւը կը բազկանոր 45 հագիէ (25 պատուիրակներ և 20 հիւրեր), զեկավարութեանմբ Ակադեմական Մ. Ներսիսեանի Բազմաթիւ արեւելագէտներ, թէ արեւելիքն և թէ արեւմուտքէն մասնակցեցան այս ժողովին։

Հայկական ամարանց.— Մեսեցուսէց նահանգի մրտնքին քաղաքին մէջ, ամերիկահայերը ունին մօտ 10ը արտադար (հետար) տարածութեամբ դաշտավայր մը, իր սեփական լիճով, ուր հայ ընտանիքներ կ'երթան արձակուրդի, պառատի կամ դաշտանանդէսի համար Այս ամսու, աւելի քան 2000 հազի ներկայ եղան բացման հանդէսին:

Դաշտավայրը ունի թատերաքեմ՝ բարձրախօսով, զբօսավայր և ճաշասրան Լիճին եղերքը շինուած են արդիական տնակներ, բուժարանն Պատանիներ թէ կը լողան, թէ կը նաւարկեն, և թէ կը հետեւին հայերէնի դասընթացքներուն։ Կատարեալ հայկական ամսուանց մը, հաւասարակշռութեած պիւտ ձևով։

Ամերիկահայ Գելամ Գալայնեան Հայաստանի Գիտութեանց Ակադեմիին նույիրեց հին դրամներու արձէքաւոր հաւաքածոյ մը։ Հաւաքածոն կը բազկանայ հազուածիւտ նմուշներէ, որոնք կը վերտաքերին զանազան ժամանակաշրջաններու հայկական իշխանութեանց։

Թիերի, Ֆրանսացի զոյգը, այր ու կին, դասախոսութիւններ տուին Արեւմտահայաստանի մշակութային կոմողներուն մասսին։ Վերջերս, դասախոսացին Բարիզեան սրահի մը մէջ, լուսապատկերներով։ Հանդիսականները տեսան Անիի Բերդերը, Մայր Եկեղեցին՝ Ո. Գրիգոր, Հովհուի եկեղեցին, սքանչելի քանդակներով Ա. Խաչ Եկեղեցին, վանի համայնապատկերը, և այլն։

Ֆրանսա, Բարիզ.— Հ.Բ.Բ. Միութեան Բարիզի Մասնաժողովի Օժանդակ Տիկնանց միութիւնը կազմակերպած էր Միխթարեան և Դպրոցասէրի վարժարաններուն մէջ միութեան սանսանութէիններու համար ընդունելութիւն մը, որ տեղի ունեցաւ 27 Մայիսին, կէտորէ յետոյ, Բարիզի մեր գրասեննեակին մէջ։ Միխթարեան մեր սանները, որոնց թիւը այս տարի 13 էր, առաջնորդուած էին իրենց մեծաւորին՝ հայր Բարսեղի կողմէ, իսկ Դպրոցասէրի սանութիւնները, թիւով 20<sup>o</sup> իրենց գլուխը ունէին վարժարանին Տնօրէնուհին՝ Օր. Հ. Գար-

տաշեանը։ Սանուհիները այցելեցին Նուպարեան մատենադարանը։ Բնդունելութիւնը սկսաւ Տիկնանց Ատենապետուհի Տիկ. Շ. Պատրոսեանի բարեգալուստի խօսք առին Տեարք Վ. Ֆեքէնկեան, Վահան Էսմէրեան, Պողոս Գէւորգեան, Հայր Բարսեղ և Օր. Գարագաշեան և վերջոյ Յովհ։ Պօղոսեան ներկայացուց Միութեան հիմնադիրներն ու բարերարները, որոնց նկարները շարուած են սրանի պատերուն վրայ։

Ներկաները պատուասիրուեցան օշարակով և կարկանդակներով, զորս պատրաստած էին տիկինները։

Միութեան 54րդ Տարեհանդէսը Բարիզի մէջ։ — «Լիւթեսայ» պանդսի սրահին մէջ, Աւրբաթ, Մայիս 6 ին, երկսեռ և կոկիկ բազմութեան մը ներկայութեան, տեղի ունեցաւ Բորեգործականի 54րդ տարեգարձի հանդիսութիւնը, կազմակերպութեամբ Բարիզի մասնաճիւղի ժրաջան տիկիններուն։

Խօսք առին Բարիզի մասնաճիւղի առենապետ Տիար Պատրիկ Կէնճեան, Տիկնանց ատենապետուհի Տիկին Շ. Պատրոսեան և Տիար Յովհ։ Պօղոսեան։ Սիփոն-Կոմիտաս երգչախումբը, զեկովարութեամբ Պ. Կ. Ավիրիկեանի և Պ. Մ. Պօղոսեանի մեներգով։ Հանդիսականներուն ընծայեց գեղարուեատկան վայելք մը։ Ճարճեան եղբայրները ձեռնադաշնակի վրայ իրենց ողեւորիչ եղանակներով։ Ինչպէս նաև Օր. Գարոյնանը իր զգայուն արտասանութիւններով՝ հանդէսին փայլը աւելցուցին։

Հանդէսը փակուեցաւ Տիար Վահէ Ֆրանկեանի սրամիտ և զուարթ վերջաբանով։

Լիոնի մէջ։ — Բարեգործականի Լիոնի մասնաճիւղը «Հայուհեաց» Օժանդակ Տիկնանց գործակցութեամբ, Պէլ Վիւ ճաշարանին սրահներէն մէկուն մէջ կազմակերպեցին ճաշկերոյթի օր, որուն մասնակցեցան աւելի քան 160 անդամանդամուհիներ։ Ճաշկերոյթը սկսաւ Հայր Մեր ով, զոր ներկանները երգեցին յոտնկայս, իսկ միութեան քայլերգը կարդաց Պ. Պահրի։ Ճաշկերոյթի ընթացքին տեղի ունեցան արտասանութիւններ, երգեր ու ձա-

ռեր, մինչ նուագախումբը կը նուագէք հայերէն և քրանսերէն եղանակներու Մասնացիւղի ատենապետը՝ Պ. Հ. Թովմասեան, ընդհանուր ծափերու մէջ ներկայացուց «Հայութեաց» նորակազմ Օժանդակը, իր անդամունիներով։

Պարոնայք կիւլպէնկեան, Թաթոսեան, Տիկին Թովմասեան և վերջապէս Պահրի խօսք առին և պատշաճքուն ներկայացուցին Բարեգործականի հանրանուէր գործունէութիւնը։

Գեղարուեստական յայտագիրը ճոխէր Պ. Մարթէն Օֆլագ մեներգեց Պլինինկուն Տիկին Թովմասեան Ոլ Մեծասիանը, Տիկին Տիրուհի Մասուկեան Տեր Ողորմիան։ Տիկիններ Բայթաննեան և Ֆելաննեան՝ արտաստանեցին կապուտիկեանէ և Չոպաննեանէ, իսկ Տիկին Մարկոսեան՝ մեներգեց Ալագեազը։ Եղան նուիրատուութիւններ և նոր արձանագրութիւններ։

**Մառի - Նուպար Համալսարանական Ուսան.**— 21 Մայիս, Երկուշարթի օր, տեղի ունեցան զատկական աւանդական հաւաքոյթը, որուն կազմակերպիչը հանդիսացան Բարեգործականի Բարիզի Տիկնանց Յանձնախումբը։ Բացի հայ ուսանողներէն, ներկայ գտնուեցան նաև Ոստանի միւս հատուածներէն հայ ուսանողներու բարեկամներ, ինչպէս և հրատիրեալներ։ Գործադրուեցաւ գեղ. յայտագիր մը, որուն մասնակցեցան շնորհուի պարուհիներ՝ Անի Տարօն և Սոնեա Սվաճեան, պարողներ՝ Էտի Շոլոյեան և Ժան Աչըքէօզեան, ինչպէս և Պ. Քէրպէրեան՝ իր մանուռինով, Վարդան Շապուրեան՝ իր ջութակով և Օր. Ալիս Սմարեան՝ մեներգներով։ Տեղի ունեցաւ հաւկթախազ։

Հիւրերու և պաշտօնական անձնաւորութեանց մեկնումէն յետոյ, ուսանողները պարեցին մինչեւ լուսաբաթ։

**Արա Պարբեւանի նուագանդիսը.**— Մայիս 19 ին, Բարիզի Սալ Կավոյի մէջ տեղի ունեցաւ տաղանդաւոր երգահան Արա Պարթեւեանի նուագահանդէսը, գործակցութեամբ Շութօ նուագախումբին։ Նրանգուեցաւ վարպետին հայկական Պատարագը, որ բոլորովին տարբեր է Կոմիտասի

և Եկմալեանի ստեղծագործութիւններէն, բայց, ինչպէս կը վկայեն ունկնդիրները՝ կը պահէ իր կրօնաբոյր և հայկական դրօշմը։ Այս հոյակապ գործը Պարթեւեան նըւերած է 1915 ի մեր նահատակներուն խընկելի յիշատակին։ Աւելցնենք թէ, Պարթեւեան, իր այս ստեղծագործութեամբ, առաջին անգամն ըլլալով մեր եկեղեցական երաժշտութեան մէջ կը մտցնէ գործիական երաժշտութիւնը։

Յայտագրին մաս կը կազմէր նաեւ հատուածներ իր ստեղծագործութիւններէն, և նոյեմբերին անտառին մէջ» և «Սիրուն Պատկերներ» ինչպէս և մեծատաղանդ կաստան Զարեանի «Ճատրագոմի Հարսունին երկու պատկերներ» Այս գործը Պարթեւեան օբերայի վերածած է։ Օր. Իրիս Պիւլպիւլեան մեներգեց Սանամին (հարսին) այն յուզի հատուածը որ կը խնդրէ քիւրտ առեւեանգողէն խնայել իր պատուոյն Երեկոյթը յաղթանակ մը եղաւ Պարթեւեանի համար։

**Յուցանդէսներ.**— Բարեգործականի Բարիզի Կեդրոնի գանձիմներուն մէջ, Տիկին Սոնեա Թօփալեանի նկարներուն և գծագրութեանց ցուցադրութիւնը տեղի ունեցաւ 27 Մայիսին մինչեւ 15 Յունիս, կազմակերպութեամբ Բարիզի Հայութեաց Օժանդակ Յանձնախումբին։

Տիկին Սոնեա, կողակիցն է արուեստագէտ և բանսատեղծ Բիւզանդ Թօփալեանի։ Տիկին Թօփալեան օժտուած արուեստագիտունի մըն է։ 1956 ին, հանրածանօթ Փըրանսացի արուեստի քննադատ ման Օպէր մեծ գովեստներ շռայլեց մեր ազգակցին, նշելով անոր տաղանդին երանգները և արուեստի խոր ըմբռնունը։ Անցնող չորս տարիներու ընթացքին, Տիկին Թօփալեան, այժմ հանդէս կուգայ աւելի ցայտուն և իր արուեստի լիութեանը հասած գեղեցիկ գործերով։

Աւրիս Յուցանդէս մըն ալ։ — Մայիս 7 ին, «Չորս Հովկեր» ակումբին մէջ, առաջին անգամ ըլլալով կը ցուցադրէր իր ՅՈՒ ի չափ նկարները՝ երիտասարդ նկարիչ Յարութիւն Թօրոսեան։ Հետաքրքիր արուեստագէտներ հիացական աղաղակներով ողջունեցին այս նորածիլ տաղանդը և յաղողութեան մաղթանքներ ուղեցին մեր

թանկագին հայրենակցին։ Քննադատները  
մեծ գնահատանքով յարտապատճեցան թո-  
րոսեանի արթեստի մասին։

Վեհափառ Հայրապետը իր էջմիածին վե-  
րադարձի նամբուն վրայ։ —

Վեհափառ Հայրապետը, որ չորս ամիս-  
ներէ ի վեր Հիւսիսային և Հարաւային Ա-  
մերիկաներու իր հօտին այցելութեան գա-  
ցած էր, Անգլ. 13 ին Բարիզ ժամանեց և  
ընդունուեցաւ տեղւոյն Ազգային - Եկեղե-  
ցական Վարչութեան, Հ.Բ.Բ. Միութեան և  
Հայ Հոգեւոր Պետերու կողմէ ու առաջնոր-  
դուեցաւ Ժորժ Ե. պանդոկը Այս օրհնա-  
րեր այցելութեան առթիւ, Բարեգործակա-  
նի Բարիզի կազմակերպութիւնները շքեղ  
ճաշկերոյթ մը սարքեցին Վեհափառին ի  
պատիւ, Պուտ Տը Պուլյանների Արմէնովին  
ճաշրանին մէջ։ Հիւրաբար ներկայ կը  
գտնուէին նաեւ կիպրոսի Մելքոնեան և  
Հալէպի Նաճարեան վարժարաններու տնօ-  
րէնները, «Նայիրսի խմբագիրը» Անդր-  
Շառուկեան, Սարգիս Քիւրքեան (Լոռտոն)։

Ճաշը սկսու ժամը 9 ին, Վեհափառին  
ազօթքով և անցաւ ընդհանուր ուրախու-  
թեան և խոնդավառութեան մէջ։ Սեղա-  
նին վրայ, Վեհափառի կողքին կը բազմէին  
Սերովէ Եպօ. Մանուկեան, Ձրանսայի Կա-  
թողիկէ Հայոց Առաջնորդ՝ Կարապետ Մ.Վ.  
Ամատունի, Աւետարանական Հայոց Հովիւ-  
կեր, Գ. Միսլեան, Եւրոպայի Կեդրոնական  
Յանձնաժողովի անդամները, եւոյլն։

Կեդր. Յանձնաժողովի Առենապետ Տիար  
Նուրհան Մրէնկեանի և փոխ - Առենապետ  
Տոքթ. Պէտքեանի ճառերէն վերջ, խօսք  
առին Տ. Կարապետ Ամատունի, Պատուելի  
Միսլեան, Տիկին Շ. Պետրոսեան և Սերովէ  
Եպօ. Մանուկեան Բոլոր խօսողները իրենց  
սրտագրաւ և յուղիչ արտայայտութիւննե-  
րով՝ իրենց յարգանքի և սիրոյ անվերա-  
պահ զգացումները արտայայտեցին հանդէպ  
Ա. Էջմիածնի և անոր ազգնութիւ Պահակա-  
լին։ Վերջին խօսողը եղաւ Վեհափառը որ  
ամենուրեք իր գտած անվերապահ ոգեւո-  
րութենէն խանդավառ՝ ըստւ։

«— Հայ մողովուրդը ոչ միայն կայ ու  
կը մնայ, այլ վերածալկումի նամբուն վր-  
այ է, թէ իբրեւ ազգ, թէ իբրեւ եկեղեցի  
եւ թէ իբրեւ հայրենիք։ Այս զգացումը իմ

## ՀԱՅՐԵՆԻ ԱՌԽԱՐՀ

Չեռագիր մատեաններու մատական-Հե-  
տագոտական Հաստատութիւնը՝ ո՛չ միայն  
Հայաստանի, այլև աշխարհի ամենէն հա-  
րուստ և ամենահին թանգարաններէն մէկն  
է։ Հետզհետէ աւելի կը հարստանայ նորա-  
գիւտ ձեռագիր մատեաններով 1922ին ունէր  
4160 մատեաններ։ Այսօր ունի՝ շուրջ  
11,000, առանց հաշուելու բազմահազար  
ձեռագիր բեկորները։ Վերջին չորս տարի-  
ներուն ընթացքին հաստատութիւնը ձեռք  
բերած է աւելի քան չորս հարիւր ձեռագ-  
րեր։ Հալէպահայ Յովսէփ Տէտէեան բազ-  
մաթիւ ձեռագիր մատեաններ ուղարկած է  
Երեւան։ Վերջին 2 տարիներու ընթացքին՝  
դրկած է 19 ձեռագիր մատեաններ, զորս  
ձեռք բերած է Ստամպոլի մէջ։ Երեւանի  
Զեռագրատունը վերջերս ստացաւ «Նարակ-  
նոց» մը, որ գրուած է 1193 թուտկանին,  
«Բժշկաբան» մը, գրուած՝ 1676 ին, որ կ'ամ-  
փոփէ Ամիրտովլաթ Ամասիացիի, Գողիա-  
նոսի և հայ և օտար այլ բժիշկներու զոր-  
ծերը։ Կատարեալ հանրագիտարան մը՝ վի-  
րաբուժութեան, ծննդուրերութեան, ակնա-  
բուժութեան, ատամնաբուժութեան հայող  
ուսումնահամարութիւններով։

Աղթամարի ձեռագրատան մատեանն-  
երը փրկուած են հրաշքով և գրեթէ  
ամբողջութեամբ վրասրացրուած։ Երեւան։

Դինիսիոս Թրակացիի 1553ին գրուած  
«Քերականութիւն»ը նոր ձեռք բերուեցաւ։  
Չորս դարու հնութիւն ունեցող թանկագին

մէջ օրցացու, երբ տեսայ ազգային կենդա-  
նութիւնը երկու Ամերիկաներուն մէջ՝ կրա-  
կան եւ եկեղեցական տեսակետով։

Խօսքը մանրամասնելով Հ.Բ.Բ. Միու-  
թեան վրայ, Վեհափառը յայտնեց իր անվե-  
րապահ գոհունակութիւնը Բարեգործականի  
զանազան ձեռնարկներուն, կազմակերպու-  
թեանց և ծաւալած աշխատանքներուն հա-  
մար։ Ներկաները բուռն կերպով ծափա-  
հարեցին Վեհափառին խօսքերը և միասնա-  
բար երգուած «Հայր Մեր»ով վերջ գտաւ  
այս տպաւորիչ ճաշասեղանը, կէս գիշերին։

մատեանը երկրէ երկիր թափառելէ ետք հասաւ Հայաստան, ուրիշ բազմաթիւ ձեռագիր մատեաններու նման:

Ավելիեմ Սարոյեանի նիս.—

Երեւանի «Գրական թերթ»ը հրատարակած՝ է Գուրգէն Մահարիի խանդակաթյօդուածը՝ ամերիկանայ աշխարհանոչակ գրող Ռեիլիսմ Սարոյեանի մասին:

Սարոյեան, ինչպէս գրեցինք տաենին, գնաց Հայաստան, այցելեց տեսութեան արժանի վայրերը, հիացաւ ի տես Մատեանատան, տեսակցեցաւ գործաւորներուն և ուստանողներուն հետ Գտաւ բազմաթիւ հարաց զատներ և հայրենակիցներ, հիւրասիրուեցաւ, բաժակ բարձրացուց բոլորին կենաց: Աւրախացաւ, ուրախացուց՝ Հայ վաստակաւոր դերաստնները խոսացան մինչեւ 1961ի գարունը բեմադրել իր գողարիկ թատրերգութիւնը, «Ալիրտս լեռներուն վրայ է»:

Գուրգէն Մահարի իր խանդակաթյօդուածը կը փակէ հետեւեալ բառերով: — «Սարոյեան գնաց, բայց իր սիրտը Հայուատանում է»:

Հայաստանի բնակչութիւնը՝ երեկ եւ այսօր Հայաստան ունէր 1 000,000 բնակչութիւն՝ 1913ին՝ Այս թիւր իջաւ 780,000ի՝ 1920ին. բարձրացաւ 1,790,00ի՝ 1959ին:

Բատ վերջին մարդահամարին՝ Հայաստան ունի ներկայիս, 1960ին, 1,822,000 բնակչութիւն:

Դրանսացի գրողներու երկերը՝ Հայերէն: —

Վ. Թերզիկան կատարած է ուսումնասիրութիւն մը՝ հայերու և ֆրանսացիներու մատարական աղերսին մասին, ըստ որում մթ. դարու երկրորդ կէսին հայերէնի թարգմանուեցան ֆրանսացի հոչակաւոր գրողներու — Շատոպրիանի, Լամարտինի, Վիկտոր Հիւկոյի, Տիւմայի, Ժորժ Սանի, Ժիւլ-Վեռնի — երկերը:

«Թափառական Հրեան», «Բարիզի Գաղտնիքները», «Երեք Հրացանակիրները», «Մանդէ Քրիստոյ», «Քանան տարի ետք» արդէն թարգմանուած էին հայերէնի, անցեալ դարու վաթուսնական թօւսկաններուն:

Գ. Զիլինկիրեան բնագրէն հայերէնի թարգմանեց Վ. Հիւկոյի «Թշուառները»:

Ֆրանսացի հեղինակը պարծանք զգաց այդ թարգմանութեան համար: Վիկտոր Հիւկոյի թատրերգութիւնները մեծ մասով թարգմանուած են հայերէնի, և գանիցս բեմադրուած: («Էլանանի», «Անձելոյ», «Արքան կը զբոսնու»): Բացի «Թշուառներ»էն, թարգմանուած են հայերէնի նաև հետեւեալ վէպերը: — «Նողը Տամ», «97», «Մահապարտի վերջի օրը», եւայլն Բացի Լամարտինի բանաստեղծութիւններէն նաև հետեւեալ վիպսկները: — «Ռախայէլ», «Կրացիելլա»:

Իրապաշտ գրողներէն Պալզաքի, Զօլոյի, Ֆրապերի, Ստենալի, Մորասանի, Ֆրանսի, Տօտէի գլխաւոր երկերը:

Ֆրանսական գրականութեան ամենամեծ թատրոնական երկերը թարգմանուած են հայերէնի և բեմադրուած յաջողապէս: անս այդ երկերէն ոմանք: — «Բանի Ամուսնութիւն», «Ակամայ Բժիշկը», «Երեւակայական Հիւանդը», «Ազանը», «Քաղքենին Ազնուական», «Սկապենի Արարքները», «Տան Ժաւանու: Բացի Մոլիերի գործերէն՝ թարգմանուած և բեմադրուած են նաև Պօմորչի, Տիւմա-Արդիի, Օնիէի, Սարտուի, Սկրիպի և այլ թատրոադիրներու գործերը:

«Հայ Մանրանկարչութիւնը»

Լոյս տեսուած է «Հայ Մանրանկարչութիւնը» վերնագրով հատոր մը, որուն հեղինակն է Լիսիս Ա. Տուռնովա, Երեւանի Արուեստից թանգարանին հայկական բաժնի տնօրինուածին:

Այս հատորին հրատարակութեան առթիւ ֆրանսացի քննադատ մը կը գրէ թէնոր պրագումներու ասպարէզ մը կը բացուի բանասէրներուն առջեւ:

Երեւանի Ալ. Սպենդիարեանի անուան Օփերայի և Պալէի Պետական Ակադեմիայի թատրոնը, Սեպտեմբեր 10ին Ալմաս օփերայով սկսած է իր նոր թատրոադը և կազմ Սեպտեմբեր 11ին Խանջուղի պալէի բեմադրութեամբ սկսուած է Հայ ժողովուրդի վերածնունդի 40ամեակին նորիրուած ներկայացումներուն շարքը: Եետոյ պիտի ներկայացուին Հարո Ստեփանեանի Լուսաբացին և Գէորգ Արմէնեանի Խաչատուր Աբովլեանի օփերաները:

Համբորդի տպաւութիւններ

## ՀԱՅԱՍՏԱՆ

Ըստ Հ. Վ. Վ. Գ. Յալիմնեստանի

Հայ համեմատին գործը

Երեւա՞ն, կարելի է, առանց վարանելու, հազարամեայ մայրաքազաքներու պերձանքին մօտ դնել և ըսել, «ասիկա 15 տարուան մէջ շինուած հայ հանճարին գործն է»։ Ո՞րքան հաճելի է գիշերուան մէջ շըրջագայիլ՝ լուսուուր փողոցներուն մէջ, կարծես երկնքի մէջ այնքան աստղեր չկան, որքան լոյսով ողողուած այս քաղաքին մէջ Հայ երգը յուզումով կը շրջի պատշաճ պատշաճ, փողոցէ փողոց։

Պետական Մատենատունը

Բարձրացայ չատ անգամ Պետական մատենատունը, սեւ քարերով սանդուխներէն։ Աեւ մարմարէ սանդուխներ հսկայական, հայկական ոճով կամարներու տակէն զիս առաջնորեցին դէպի ձեռագրերու սրահը։ Հինգարակներու մէջ շարուած էին թարոս Ռոսլինի, Արագիս Պիծակի հրաշակերտ ձեռագրերը, թուարկուած և մեծ գուրգուրանքով պահուած։ Հին համբաւաւոր գիտնականներ, տարէց գրողներ, նորերու կողքին իրենց գլուխները կախած կ'աշխատին՝ այդ հին մատենաներուն վրայ, նոյնիսկ տիկիններ և դեռատի օրիորդներ լուրջ աշխատանքի լծուած են։

Մատենատուն Միասնիկեան

Քիչ մը հեռուն կը գտնուի Միասնիկեանի անուան նուերուած մատենատունը, ուր կը պահուին հայ և տար անհամար գրքեր և նոյնական մեղուածջան աշխատանքի լծուած գիտնականներ, նորեկներ բռնած էին դահլիճներ։

Ակադեմիան

Բարեկամութեան լայն պողոստային վրայ կը բարձրանայ Ակադեմիան, իր համբաւոր գիտնականներով և մեծարժէք հրատարակութիւններով։

Հայկական Թանգարանը

Թաղաքին կեղրոնը, Լենինեան հրապարակին վրայ, կը գտնուի Հայկական թանգարան գարանը։ Այստեղ պահուած են ուրարտական շրջաններէն աւելի հին, հուաքուած շքեղ նշանաբաններ, իր բազմաթիւ բաժանմունքներով և ճոխ ցուցադրութիւններով կրնայ հիսցում պատճառել որեւէ գիտնականի եւ տակաւին շնչը փոքր է՝ նոր գեղեցկութիւններ ամփոփելու համար։

Էջմիածին

Այցելեցի Էջմիածինը։ Այդ գարերով չարչարուած և անշքացած սրբավայրը, շնորհիւ վեհափառի ջանքերուն եւ պիտական օժանդակութեան, այժմ շքեզօրէն վերանորոգուած է։ Փառայեղ մարմարներ անոր աւագ խորանը կը պանեն և ծաղկեայ որմանկարներ, գործ՝ Յալիաթան նազաչի, կարծես եօթը գոյններով ծիածան ձգած են կամարէ կամար։

Հողը՝ բանգարան հնութիւններու

Հայաստանի հողը հնութիւններու թանգարան է։ Զորս հազարէ աւելի հին յուշարձաններ ցրուած են երկրին ամէն կողմը, և քանիններ կորսուած են այս փոքր ածուին վրայ։

Գառնի, Գեղարդ, Աւարակ, Օօական

Այցելեցի համբաւաւոր Գառնին, որուն քարերը և քանդակները թուարկուած են՝ վերստին կառուցանելու համար։ Տեսայ Գեղարդը, Աշտարակ, Ապարան, Օշական, Եղիվարդը։ Կարծես ամէն հնամեայ սրբավայրունի իր պաշտպան և մասնագէտ ճարտարապետը։ Պետութիւնը գուրգուրանքով կը հետեւի վերանորոգման աշխատանքին։ Եւ տարիներ պէտք են այս հսկայ գործը ի գըլու իւ հանելու համար։

Ճարտարագուստը կ'իւսին

Խօսեցայ գիւղացիններու հետ, որոնք զարմանալի բացարութիւններ տուին։ Հին բարքերու կողքին՝ դեռ աւելի եռուն է արդի Հայաստանի կեանքը։ Ամենէն՝ աւելի իշխազը ճարտարարուեստն է։ Լոկ երեւանի մէջ և շուրջը 350 գործատուններ անընդհատ կ'աշխատին և կ'արտադրեն։

Մեմենաները ... Գլուխները ...

Հայաստանի մեքենաները, ժամացոյցները, ձգոխէծը՝ ո՞չ մէկ վախ ունին մըրցելու օտար նման արտադրութիւններունետիւ

Յայտնի են Հայաստանի սքանչելի գինիները, քոնիսքները,

Սիւանի զուրեցը

Զորմանալի են 110 մեթր խորութեամբ բացուած Սեւանի ելեկարակայանները, Միջոցներ ձեռք առնուած են Սեւանի լճին ջուրերը ո՞չ թէ նուազեցնելու, այլ աճեցնելու և պահելու իր նախկին գեղեցկութիւնը:

Առօրեալ կեանք

Արտասահմանի հայութեան միտքը չարչարող հարցերէն մեծագոյն՝ ժողովուրդին կեանքն է: Ես մօտէն հետեւեցայ խանութներու, գրամի գօրութեան և գնումներու: Լաւ է գիտանալ և իրապաշտ ըլլալ: Այսօր խանութներն լեցուն են ամէն տեսակ ապրոնքներով, զգեստեղէն և ուտեսակեղէն: Ո՞չ ոք պոչ կը բռնէ՝ հաց, միս, կանաչեղէն գնելու համար:

Փողոցներու մէջ, Հանրականերու վրայ

Ամէն առառ կը տեսնուին փողոցներու մէջ, հանրակառքերու վրայ, զամբիւղներով լի՝ օրուան ուտեստեղէններով բեռնաբարձմարդեր, ինչպէս ուրիշ երկիրներու մէջ: Վաստակը հուասարած է ծախսերուն: Աշխատողը լաւ կ'ապրի և բազմաթիւ են պետքեան թոշակաւորները, յետ տարիներու աշխատանքի:

Տիկիններն ու Օրիորդները

Ժողովուրդը մաքուր հագուած կը շըրջի: Տիկիններն ու օրիորդները, լաւ հագուած, ո՞չ մէկ տարբերութիւն եղոյ կուտան մեր տեսած երկիրներու տիկիններէն և օրիորդներէն:

Դիմիններու եւ Հանքային զուրերու առջեւ

Ես հիւր եղայ համեստ ընտանիքներու, աշխատաւորի տուներ: իրենց սեղանը ճոխ

էր, ժպիաը շրթներուն, բոզմաթիւ տեսակ գինիներու և հանքային ջուրերու առջեւ: Այժմ զոհ են և աւելի հաճոյքով կը նային ապագային

Թարոններու մէջ

Անոնք միջոցներ ունին նաեւ յաճախելու նաև թատրոններ և շարժանկարներ: Ես ներկայ եղայ Շիրվանդատէի «Քառսային ներկայացման» Տոմսերը ձեռքէ ձեռք կը խլուէին, հակառակ բոզմիցս կրկնումներուն: «Նամուս»ի և հայ Երգիպարի ներկայացումներուն ասեղ ձգելու տեղ չկար: Եւ վայելքը դրամով կը զնուի:

Սէր գիրերու հանդեպ

Զորմանալի երեւոյթ մ'է նաեւ գիրքերու ուրիշ: Ամենէն լուրջ և ծանր գիրքերն անգամ, հազիւ լոյս տեսած՝ հազարաւոր օրինակներով, իսկոյն կը սպասին: Եւ քաղաքին մէջ՝ որքան ուտեստեղէնի խանութներ կան, նոյնքոն ալ գրավաճառներ կան:

Դպրոցներ եւ Ռւանողներ

Մեպտեմբեր 1ին բացուեցան դպրոցներն ու համալսարանները: Հազարաւոր երիտասարդներ լեցուցին փողոցները: Գիւղերէն, շրջակայ քաղաքներէն և մինչեւ հեռաւոր երկիրներէն եկողներ կան, Երեւանի համալսարանը յոճարիելու համար:

Դեպի լաւագոյն ապագան

Պետութիւնը դրամոպէս կ'օժանդակէ ամէն ուսանողի և դիւրութիւն կ'ընծայէ ուսման ծարաւի պատանիներուն: Դպրոցեական ցանցը խիտ է հայրենիքի ամէն կողմը: Հազարաւոր պատանիներ կ'ուստնին՝ պատրաստուելու շարունակելու այն հսկայ թափը, որ այս երկիրն առած է դէպի լաւագոյն ապագան:

ԱՄԱՍԻԱ ՀԱՅՐ վ. ՅՈՎՃԱՆՆԵՍԻԱՆ

## Հ. Բ. Ը. ՄԻՌԻԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՔՆ ԵՏՔ

Մեր այս թիւին մէջ, յաջորդաբար տեղ պիտի տանք 1960 թեկն. Յին նիւ Սուրբի մէջ գումարուած Հ. Բ. Ը. Միութեան 47րդ հնդի. Ժողովի բնբացէին տեղի ունեցած զեկուցումներուն, արտասանուած հառերուն եւ ժողովի ատենագրութեանց, որոնք կը հետաքրին անուած Միութեան անդամները:

Աւելսրդ կրկնութիւն մը պիտի ըլլայ նկարագրել Ժողովին աշխատութիւնները, որոնք իրենց գլխաւոր մանրամասնութիւններով տրուած են արդէն թիչ անդին հրատարակուած ատենագրութեան մէջ: Զանց կ'ընենք նաեւ անդրադառնալ հոն արտասանուած ճառերուն եւ ուղերձներուն:

Կարեւոր կը նկատենք ընդգծել միայն առհաօպարակ Հ. Բ. Ը. Միութեան բոլոր Ընդհանուր Ժողովները եւ հետեւաբար այս համախմբումն ալ յատկանշող քանի մը երեւոյթներ:

Միութեան անունը, նախ, կարծես լրջութեան, պատկարանի ինքնայատուկ մթնոլորտ մը ստեղծած էր: Ամրող օր մը տեսող բազմատեսակ գործեր իրարու յաջորդեցին առանց դոյջն տատանումի կամ վարանումի, կատարեալ ներդաշնակութեամբ: Ասիկա երեք չի նշանակեր թէ Ժողովականները կրատորական ունկնդիրներ էին եւ կոչուած էին իրենց վաւերացումը տալու ներկայացուած համարատրութեան կամ առաջարկներուն: Ընդհակառակը, անոնք խօսեցան, վիճեցան, հարցումներ եւ հարցապնդումներ բրին, քայց իրենց արտայայտութիւնները եղան զուսպ, կշռաւոր, այն խոր հասկցողութեամբ թէ իրենք ամուլ բանակութիւններու մրցարանի մը մէջ չեն գտնուիր, այլ միասին համախմբուած են արդիւնաւոր, շինարար աշխատանիր մը կատարելու համար:

Մարի այս վիճակը Ժողովականներուն, պերճախօս ապացոյցն է այն լայն հայեացըին, զոր անոնք ունին Հ. Բ. Ը. Միութեան

անդուլ հետապնդած վեհ նպատակներուն մասին: Անակնկալ նորութիւններ չկային իրենց համար, որովհետեւ Բարեգործականի ամէն անդամի նման, ժողովականները բոլորն ալ տան մարդ են եւ տեղեակ՝ այս մեծ ընկերակցութեան բոլոր գործերուն: Իրենց համար խրախուսիչ, հպարտանք պատճառող նորութիւնը Միութեան ազգապահպանման ձեռնարկներուն ստացած աննման թափն ու ծաւալն էր, որոնց մանրամասնութեանց քննութիւնը զիրենք լեցուց հրճուանքով ու սրտապարար գործունակութեամբ:

Կարժէ ընդգծել նաեւ երրորդ կէտ մը, որ Բարեգործականի ընդհանրականութիւնը, միածոյլ կառուցուածքը եւ երկրամասերով իրարմէ բաժնուած անոր զանգան մարմիններուն, անդամներուն սեղմ ու սերտ համագործակցութեան ոգին կը ցոլացնէ բացայայտօրէն:

Միութեան Ամերիկայի եւ արտասահմանի կազմակերպութիւնները ամիսներով լուրջ աշխատանք կատարած եւ կեղքոն դրկած էին փոխանորդագրերը այն իրաւասու անդամներուն որոնք երկու հազարէ աւելի բուէներով Ընդհարուր Ժողովին մասնակցելու հանգամանքը ունէին: Ասիկա կը նշանակէ որ Բարեգործականի շարքերուն մէջ գտնուող անձերը խոր գիտակցութիւնը ունին թէ իրենք ընդգրծակ կազմակերպութեան մը մէջ մունջ ստուերներ չեն երբեք այլ անոր բարդ մերժնականութիւնը միշտ շարժման մէջ պահող իրական գործօններ:

Երբ Միութեան տարեկան մեծ ժողովին համապատկերը յիշուած այս հեռակէտերէն գիտենք, յիսունինգ տարուան գոյութենէ մը վերջ այսօր անոր ունեցած հարշալի կենսունակութիւնը դիւրաւ հասկնալի կը դառնայ:

Ամէն ազգասէր հայու միակ մաղթանքը պիտի ըլլայ որ Հ. Բ. Ը. Միութեան յարատեւ վերելքը դադար չառնէ բնաւ եւ ան մեր ժողովուրդին հզօր ապաւէնը մը նայ միշտ:

«Միութիւն»

# ՆԱԽԱԳԱՅ ՏԻԱՐ Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

ՃԱՌԸ 47 ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒԹԻ ԺՈՂՈՎԻՆ

Յարգիլի Փողովականներ,

Հ. Բ. Բ. Միութեան 47 ըդ Ընդհանուր ժողովը կը գումարենք այսօր, իր գոյութեան 55րդ տարուան մէջ:

Անհունօրէն ուրախ եմ որ դուք բոլորդ, իրեւ այս պատկառելի ժողովին իրաւասու անդամներ, եկած էք ձեր լուրջ եւ կարեւոր պարտականութիւնը կատարելու, մեր սիրելի կազմակերպութեան տարուան մը կեանքին, այսինքն անոր 1959 ի ընթացքին ունեցած գործունէութեան, հետապնդած եւ իրականացուցած նպատակներուն պատկերը տեսնելու, քննելու եւ ձեր դատաստանը ընելու համար:

Եղբայրական սիրով կ'ողջունեմ ձեզ բոլորդ եւ կը մաղթեմ որ ձեր խորհրդակցութիւնները պահկութին լաւագոյն արդիւնքներով:

Ազգային պանծալի եւ խսկապէս նուիրական հաստատութեան մը աշխատաւորներն ենք ամէնքս ալ, եւ ինչ հանգամանքով ալ որ ծառայենք անոր ծաւայուն եւ բազմամասնեայ կառուցուածքին մէջ, մէկ վսեմ մտածում միայն կ'ոգեւորէ մեզ բոլորս: Այս օրենեալ կազմակերպութիւնը 55 տարիէ ի վեր կեցած է մեր ժողովուրդի կողքին եւ իր ուժերուն առաւելագոյն չափով աշխատած է զօրավիգ ըլլալ անոր կեանքի պայքարին: Մենք որ այս սրահին մէջ ներկայ ենք եւ Միութեան բազմահագար անդամները որ կը գտնուին աշխարհի ամէն կողմները, ինչպէս նաև անթիւ, անհամար բարեկամները, խորապէս կը հաւատանք թէ սրբազան առաքելութիւն մընէ որ կը կատարէ մեր Միութիւնը, եւ կը գործենք ու կը զոհաբերենք, որպէսզի այս առաքելութիւնը շաբունակուի անխափան, անվերջ:

55 տարուան գոյութիւն մը բարեսիրական ընկերակցութեան մը համար, որ պետական մասնակիութեան մը համար ամէն անդամները ունեցելի նպատակներ, որոնք ամէն ժամանակի եւ կեանք, մեր ժողովուրդին բարօրութիւնը միայն կը հետապնդին:

գուրգուրանքին առարկայ եղած է միշտ, կը նշանակէ թէ անոր անմահանուն մեծ հիմնագիրները լուսաւոր տեսիլքով մը առաջնորդուեր են եւ անոր համար գծեր են անփոփոխելի եւ անջնջելի նպատակներ, որոնք ամէն ժամանակի եւ կեանք ամէն պայմաններու մէջ, մեր ժողովուրդին բարօրութիւնը միայն կը հետապնդին:

55 տարուան գոյութիւն մը բարեսիրական ընկերակցութեան մը համար, որ համեստ սկզբնաւորութեամբ մը նամբայ ելած է եւ այսօր տէրն է պատկառելի հարստութեան մը որ իրեն թոյլ կուտայ տարեկան կէս միջին տոլարէ աւելի գումար մը ծախսել ազգին համար, կը նշանակէ թէ այդ ընկերակցութիւնը ամրանիստ, զօրաւոր ու ապահով հաստատութիւն մըն է: եւ երբ ան հաւատարապէս ընդունարանը դարձած է հարուստին մեծագումար նուիրաբերութեան եւ համեստ աշխատաւորին լումային, որոնք իր աւազանին մէջ իրաքու վրայ կուտակուելի վերջ կ'երթան կը հոսին հայութեան կարուութեանց դաշտին մէջ, այլեւս բացօրոշ կ'ըլլայ թէ իր վայելած վստահութիւնը լինակատար է, համազգային եւ անվիճելի:

Բարեգործականի 55 տարուան գոյութիւնն ու յարատեւ վիրելքը երրորդ մեծ նշանակութիւն մըն ալ ունին, որուն վրայ կը փափաքիմ քիչ մը աւելի ծանրանալ: Միութեան այսօրուան փայլուն վիճակը անհներելի ապացոյց մըն է թէ անոր իրարայօրդ վարիչները, իր Բարձրագոյն մարմինին մէջ է որ կեղծ, վարչութիւնը եւ անոր ենթակայ ժողովներու մէջ, ամէն զանք ի գործ դրեր են ինքզինքնին արժանի ընելու համար իրենց վստահուած նուիրական աւանդին: Միշտ իրենց մաքին առջական առջեւ ունեցեր են կազմակերպութեան հիմնական նպատակները, բարձրագոյն սկզբունքները եւ առաջին օրէն մինչեւ այսօր անշեղ հետեւեր են միեւնոյն ուղղութեան: Իրենց հայեացքը սեւեներ են ո'չ թէ մասնաւոր վայրի մը, մասնաւոր բազմութեան մը, մասնաւոր կարիքի մը վրայ, այլ բովանդակ հայութիւնը, զաղթաշխարհի ամէն անկիւնները ցրուած մեր ազգին բոլոր զաւակները ունեցեր են իրենց մտքին առջեւ եւ աշխատեր են եղբայրա-

կան ձեռք կարկառել հո՞ն ուր կեանքը գուրգուրու հոգածութեան մը կարօտը ունեցած է:

Բարեգործականի դեկավարութիւնը, պարագաներու բերումով. իր կեդրոնատեղին փոխած է երեք անգամ: 1906 ին իր հիմնադրութեան թուականչն մինչեւ 1924 գտնուած ե Փաթիրէ, 1924 էն մինչեւ 1940<sup>ա</sup> Փարիզ եւ 1940 էն ի վեր՝ Նիւ Եորք: Կեդրոնավայրին հետ մէկտեղ, ընականարար փոխուած է նաև դիմագիծը անսր վերին վարչութեան. Նոր միջավայրերու մէջ նոր անձեր պաշտօնի գլուխ անցած են, Միութեան բարձրագոյն հեղինակութիւնը եղող Ընդհանուր ժողովի որոշումով: Բայց երբ աւելի ապահովութեան ի խնդիր այս տեղափոխութիւնները կատարուած են, կազմակերպութեան հիմնական նպատակները, կը կրկնեմ, մնացեն են նոյնը, հաստատ եւ անփոփոխ:

Խօսքս մասնաւորելով Ամերիկայի վըրայ, ճարկ է բացորոշ կերպով յայտարարեմ թէ իր կեդրոնը հոս՝ Նիւ Եորք փոխադրուելէն ի վեր, Բարեգործականը անհախընթաց բարգաւաճում մը ունեցած է: Իր գոյութեան նախկին հանգրուաններուն, ան միշտ ալ աստիճանական վերելիք մէջ գտնուած է անշուշտ, բայց Ամերիկայի մէջ, միայն քանի տարուան ընթացքին, անբադատելիօրէն աւելի միջած, ամրացած, ուժեղացած է ան: Իր նախկին հարստութիւնը, որ կազմուած է իր մնայուն դրամագլուխներէն, այսօր աւելի քան եռապատկուած է, երբ 1940 ին Փարիզէն հոս փոխանցուած երեք ու կէս միջին տոլարին դէմ այժմ ունին տասը միլիոն, ինչպէս պիտի տեսնէք մեր հաշուեկշիռին մէջ:

Միեւնոյն ճամեմատութեամբ ալ ուժ զին եւ ծաւալուն թափ մը ստացած է Միութեան ազգապահանման գործունէութիւնը, առաւելապէս կեդրոնանալով կրթական եւ մշակութային գետնի վրայ, առանց սակայն նուազ ու շագրութեան տարկայ ընելու մեր ժողովուրդին բազմապիսի ուրիշ կարօտութիւնները, տարբեր տարբեր մարզերու մէջ:

Երբ հին շրջաններու փայլուն օրերուն, օրինակ՝ 1938 ին, Միութեան ծեռնարկնե-

րուն համար ծախսուած է առաւելագոյն 29,900 անգլ. սոկի, այն թուականին սակով 120,000 տոլար, եւ այժմ մեր յատկացումներուն գումարը տարեկան կէս միլինը կ'անցնի, ասիկա ինքնին անվիճելի, պերճախօս ապացոյց մըն է թէ մեր Միութիւնը այսօր կը գտնուի աւելի քան երբեք աշխոյժ եւ կենսունակ վիճակի մը մէջ:

Բարեգործականի այս հոգեպարար վերելքը ճարկ է անվերապահօրէն ըսեմ թէ կը պարտինք Ամերիկահայութեան: Ազգասիրական բարձր ըմբռնումով եւ զոհարերութեան աննման ոզիով մը, ան, մեր ժողովուրդին հետ եղած է միշտ անցեալին, անհաշիւ տուած է ան հայածանքի, տարագրութեան, ջարդի մռայլ օրերուն, տրւած է վերջին պատերազմի հետեւանքով կարօտութեան մատնուած մեր գաղութներուն՝ թշուառութիւնը ամորելու համար, խանդակառութեամբ տուած է նաև բարեբաստիկ առիթներով, ներգաղթի, դպրոցաշինութեան ծեռնարկներու ատեն, եւն:: Շուրջ 15 տարի առաջ սկսած եւ Ամերիկայի մէջ յաջորդաբար քանի մը տարի շարունակուած հանգանակութեանց գործարները երեք միլիոն տոլարը կանցնին: Խսկ այս երկրին մէջ մեր 8000 է աւելի անգամներուն տարեստուրքերը, որոնք կը վճարուին առաւելագոյն սակով եւ կանոնաւորաբար, մեր մատնաճիւղերուն, Տիկնանց Միութեանց, բազմատեսակ Յանձնախումբերուն անդադար կազմակերպած հասութաբեր ծեռնարկները եւ պարբերական նուիրահաւաքումները Միութեան սովորական եկամուտներուն զբեթէ միակ աղքիւրը կը կազմեն:

Բարեգործականի Կեդրոնը Նիւ Եորք փոխադրուելէն ի վեր, Ամերիկահայութեան կողմէ անոր գանձին յանձնուած ընդհանուր գումարը ութը միլիոն տոլարի կը հասնի:

Ամրող արտասահմանի մեր կազմակերպութիւնները միասին առնելով, ուր 10 հազարէ աւելի անդամներ ունինք, անոնց գոյացուցած տարեկան հասոյթները չեն կրնար հեռուէն իսկ բաղդատաւթեան դրուիլ Ամերիկահայութեան առատածեռն գոհոյութիւններուն հետ:

**ՀԱԿԻՐՃ ԶԵԿՈՒՑՈՒՄ  
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՈՐԷՆԻՆ ԿՈՂՄԷ  
իր բննական պտոյտին առրիւ**

Քանի մը ամիս առաջ՝ Պատ. Կեդր. Վարչութեան կարգադրութեամբ, Միութեան արտասահմանի զլխաւոր մարմիններուն եւ հաստատութեանց այցելութիւն մը տուի, եւ պարտականութիւն կը նկատեմ Պատկ. Ժողովդ հաղորդակից ընել այդ առթիւ իմ կրած ոգեւորիչ եւ անմռանալի տպաւորութիւններու։

Պտոյտս տեսեց վեց շաբաթ եւ այցելիցի եօթը երկիրներ. վերադարձիս Կեդր. Վարչութեան ներկայացուցի ընդարձակ տեղեկագիր մը, որուն նիւթ կազմող հարցերէն միայն երկուքին կենսական նշանակութիւնը կարեւոր կը նկատեմ շեշտել համառօտակի։ Ասոնք են Միութեան կրթական գործը եւ երիտասարդական շարժումը։

Իրեւ ընդհանուր պատկեր, նախ թող ներուի ինծի անտեղի համեստութեամբ մը լուս չանցնիլ հայ կեանքին մէջ Բարեգործականի գրաւած կարկառուն դիրքին եւ կատարած վճռական դերին վրայէն։ Ամէն տեղ ան է, ժողովրդային լայն խաւերուն սրտին մօտ, եւ իր ձեռնարկները ազգային յոյսի, ապահովութեան եւ հպարտութեան ամրանիստ խարիսխներ են։ Եթէ պետութիւնները ունին իրննց զանազան կարգի մնայուն հաստատութիւնը, որոնք անոնց կազմակերպուած կեանքին նիմնական պայմաններն են, Բարեգործականն ալ գաղթաշխարհի հայութեան զանգուածին յարակցութիւնը, կուռ միութիւնը պահպանելու զօրաւոր ազգակ մը դարձած է։ Այս երեւոյթը ուշագրաւ կերպով կը տեսնուի մանաւանդ Մերծ։ Արեւելքի մէջ, ուր Միութեան անունը համատարած սիրոյ եւ մեծարանքի առարկայ է, եւ գործերը՝ գոհունակութեան եւ խոր բերկրանքի աղքիւր։

Բարեգործականի նիմնական ձեռնարկներուն մէջ իսկապէս պատկառազդու տեղ մը կը գրաւէ դպրոցներու իր ընդարձակ ցանցը։ Պիտի չկրկնեմ ինչ որ այս մասին իմացար նախագահին նառին մէջ եւ ինչ որ մանրամասնօրէն տրուած է մեր Տեղեկագրին մէջ։

Կուզեմ միայն բացորոշ ընել մէկ քառ կէտեր. նախ թող չկարծուի թէ արեւել-

քի մէջ գտնուած այդ դպրոցները աննպատակայարմար, պատահական շէնքերու մէջ պատսպարուած կրթարաններ են։ Ես՝ ունեցած կարճ ժամանակիս մէջ, այցելեցի նիմունու Մելքոնեան Հաստատութիւնը, Պէյրութի Յովակիմեան-Մանուկիեան մանչերու եւ Դարուեի Յակոբեան աղջկանց վարժարանները եւ Հալէպի Լազար Նամարեան - Գալուստ Կիւլպէնկեան Վարժարանը։ Այս չորսն ալ խնամուած երկրորդական աստիճանի կրթութիւն մը կուտան, եւ իւրաքանչիւրը 22 էն 35 ի հասնող ուսուցչական մարմին մը ունի։ Այցելեցի նաև Միութեան չորս սեփական նախակրթարանները Պէյրութի, Հալէպի ու Աթէնքի մէջ, ինչպէս եւ ութը նպատընկալ դպրոցներ։

Միութեան բոլոր դպրոցներուն մեծագոյն մասը ունին իրենց սեփական շէնքերը։ Մելքոնեան հաստատութիւնը ընդարձակ կալուած մըն է, քառասուն էյրըէ աւելի տարածութեամբ, աղջկանց եւ մանչերու երկու հոյակապ վարժարաններով, 20 է աւելի զանազան շէնքերով։ Խաղավայրերով, անտառակներով ու ձաղկաստաններով։ Հալէպի Լազար Նամարեանը կը գտնուի նախսկին ապարանքի մը մէջ, ունի երկու տասնեակ դասարաններ ու սրաններ եւ 800 աթոռով շքեղ հանդիսասրան մը։ Յովակիմեան-Մանուկեան վարժարանը, Պէյրութի մէջ, դպրոցական ճարտարապետութեան բոլոր պահանջները լրացնող գեղեցիկ շէնք մըն է, իր կարգին 700 աթոռով եւ սրանչելի կերպով բարեգործուած հանդիսասրանով մը։ Սեղբակ Մեսրոպեան նախսկիմեան, Հալէպի մէջ, եւ Երուանդ Տէմիքնեան նախսկրթարանն ու Ամերիկայի Տէկնանց Տիպար մանկապարտէզը, Պէյրութի, բոլորովին արդիական, հրապուրիչ կառուցումներ են։ Դարուեի Յակոբեանի շէնքը այս դպրոցական տարեշշջանին կ'աւարտի եւ անոր յատկացուած է արդէն 150,000 տոլտրի գումար մը։ Աթէնքի դպրոցը սիրուն վիլլա մըն է, որուն գնիման գործողութիւնները կը լրանան մօտ տանենքն. իսկ Անթիլիասի մեր նախսկրթարանը թէեւ վարձու շէնքի մէջ կը գտնուի, բայց օժտուած է դպրոցական ամէն յարմարութիւններով։

Միութեան բոլոր դպրոցներն ալ ունին

մաքուր եւ հրապուրիչ կահաւորում եւ դասաւանդութեանց արգիւնաւորման համար կրթական ամէն պիտոյք:

Անա այսպիսի հանգստաւէտու ու գրաւիչ պայմաններու մէջ է որ Միութիւնը կը դաստիարակէ ազգին զաւակները:

Քաղցր յու զումով եւ հագարտութեամբ լեցուեցայ, տեսնիլով Միութեան բոլոր վարժարաններու աշակերտութեան կոկիկ արդուզարդը, կիրթ ու շնորհալի շարժումները, լսելով անոնց դասերը, երգերն ու ու արտասանութիւնները. եւ չգարմացայ որ այդ գլուխները այնքան խճողուած են, երբ ստուգեցի թէ բարեկեցիկ ծնողներ իսկ կը նախանտրեն իրենց զաւակները մեր կրթարանները դրկել:

Ամփոփ տեղեկութիւն մըն ալ երիտասարդական շարժումի մասին: Այս կազմակերպութեան անդամներուն թիւը կիրանան, Սուրիա, Եգիպտոս եւ այլուր, 3,000 է աւելի է: Խանդավառ աշխատանք մը կը կատարեն անոնք, որուն համար անհրաժեշտ խոշոր գումարը կը գոյացնեն իրենց ձեռնարկներով ու զոհողութիւններով եւ կեդր. Վարչութենէն տարեկան 5-6000 տոլար միայն կը ստանան իբրեւ քաջալերանք: Անոնց մեծագոյն մասը Միութեան դպրոցներու շրջանաւ արտներ են, իրենց մէջ կը հաշուեն խոշոր թիւով համալսարանականներ, ամէնքն ալ իրենց սեփական գործը ունին կամ պաշտօնի վրայ են, եւ բոլորն ալ Միութեան եռանդուն անդամ:

Ես տեսայ իրենց մարզագաշտերը, ակումբները, մատենադարանները, ժողովասրանները, եւն.., Պէյրութի, Հալէպի եւ Գահիրէի մէջ, եւ սքանչացում չափ ու սահման չունէր: Հալէպի ակումբին բակին մէջ, պատէն կախուած ցո՞ցատախտակի մը վրայ նշմարեցի քանի մը երիտասարդներու լուսանկարներ, եւ հետաքրքրուեցայ թէ ո՞գ էին անոնք: Իրենց կազմին մէջ մտնել փափառող թեկնածուներ են, պատախաննեցին, եւ անոնց արժանաւորութեան, նկարագրին վրայ վստահ ըլլալու համար, ընդունելութեան խիստ պայմաններու համածայն այդ լուսանկարները ցուցացագրած են, որպէսզի այդ թիւնածուներու մասին դիտողութիւն ունեցողները երիտասարդացի Վարչութեան հաղորդին զայն:

Բարեգործանի Պէյրութի վերը յիշուած փառաւոր սրահին մէջ զիշեր մը հանդիսաւես եղայ երիտասարդացի երգի եւ Պարի աննման մէկ ներկայացումին: Այդ երգերն ու հայկական պարերը սորվեր էին տարի մը առաջ կիրանան այցելած Հայաստանի գեղարուեստական խումբէն, եւ հայրենի շողշողուն տարագներու մէջ ինչ որ տուին այնքան կատարեալ էր որ, հանդիսասրահը լեցնող խուռն բազմութիւնը, եւ դուրսը բակէն՝ բաց դուռնէն յայտագրին հետեւողները իրենց խելայեղ ծափահարութիւններուն եւ խանդավառ աղաղակներուն չէին ուզեր վերջ դնել:

Երաժշտութեան եւ երգի նման շքեղ ներկայացում մըն ալ Հալէպի հանդիսասրահին մէջ արուեցաւ: Ասիկա քիչ մը փոխուած յայտագրով մը կրկնութիւննէր կանուխէն սարքուած երեկոյթի մը, որուն, ուրիշ բարձր պաշտօնատարներու հետ, ներկայ գտնուած էր Սուրիոյ կրթական նախարարը եւ, մեծ ոգեւորութեամբ իր գոհունակութիւնը յայտնելէ վերջ, յայտարարած էր թէ երկրին ամէն կարգի դըպրոցներէն եւ ո՞չ մէկուն մէջ նման զեղարուեստական բարձր մակարդակով ներկայացումի մը հանդիսաւես եղած էր:

Չեմ խօսիր Երիտասարդաց Միութեան չորս տարին անգամ մը Պէյրութի մէջ սարքած նաւասարդեան խաղերուն մասին, որունց իրենց մասնակցութիւնը կը բերեն Մերձաւոր Արևելքի ուրիշ երկիրներէն մարզիկներ. ասիկա ամբողջ կիրանանի մէջ ուշագրաւ դէպք մըն է իր սահզած ընդհանուր հետաքրքրութեամբ:

Ահա՛ սերունդը որ կը հասնի, շնորհիւ Բարեգործականի գլուխներուն եւ Երիտասարդաց Միութեան: Սերունդը՝ որ վաղը իր նուիրեալ գործիչները պիտի տայ թէ՛ Միութեան եւ թէ՛ Ազգին:

Այս արդիւնքները ձեռք կը բերուին մեր արտասահմանի մարմիններուն անխոնչ, անձնուէր եւ հաւատալից աշխատանքով եւ Ամերիկայի մեր հազարաւոր անդամներուն անհաշիւ զոհաբերութեամբ: Այս զմայելի եւ սիրալիք գործ ակցութիւնն է որ զօրաւոր կը պահէ Հ. Բ. Լ. Միութիւնը եւ հետզհետէ աւելի կը բարեկաւէ ու կը բարձրացնէ մեր ազգային կեանքը


## ՍԱՄՍՈՆԵԱՆԻ

ՅՈՒՅՈՀԱՆԴԻՄ

Անցեալ Յունուար 11 ին, Կիբրէի Երկրու Յուցահանդէսին Կից՝ Գեղարուեստից Ընկերութեան սըրահներուն մէջ բացուեցաւ Նկարիչ Սիմոն Սամսոնանի 41 ընտըրեալ նկարներուն ցուցահանդէսը։

Սամսոնեան, որ ցուցահանդէսի նախօրէին շահած էր «Ներշնչում Արարկ». Պատմութենէն» մրցանքին ա. պարգևելը, մեծ յաջողութիւն գտաւ նաեւ այս ցուցահանդէսով։ Թիրթերն ու ռատիօն զրուատալից արտայայտութիւններ ունեցան մեր հայրենակիցի տաղանդին ու արուեստին մտախնու Նկարահանդէսը տեսեց մինչեւ Յունուար 22։

ԶէՅՆէՊ Եւ ԶՈՒԿԵՐԻ. (քիւ 14)  
Քործ Սիմոն ՍԱՄՍՈՆԵԱՆԻ



Հայրենի Տեսարաններ. — ԵՐԵՎԱՆԻ

Կառավարական Տունը եւ Կապի Տունը, Լենինական հրապարակ։



## ԴԱԼԱՐ ՄԵՐՈՒՆԳ

Իովի նկարը՝ Փոքրիկներ Նորայր եւ Հրայր  
կ տտանդեաններ, զաւակները  
Տէր եւ Տիկին՝ Ժիրայր՝ Կանստանդիանի եւ<sup>շ</sup>  
ըրոց թռուները մեր բարեկամ եւ Հ.Բ.Ը.  
Միութեան վեթերան անդամ Տիար Էմրան  
Անանեանի:



Ռ. Ը. Ա. Ց. Ֆ. Ա. ( Յուղանան )

Ազգ. Վարժարանը (Քարեգործականի նովանիին տակ). —

Հայր Արիս Շիվոնեան, Ամմանի Տեսուչ

Օր. Մարտի Պարձեան, Աւագացուհի:

## ԿՐԹՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Գրեց Բրոֆ. ՄԱՆԱՍԻ ՍԵՒԼԱԿ

### Դպրոցներ

Հայաստանի մէջ այսօր կան 1200 նախնական վարժարաններ 300,000 աշակերտներով եւ 20,000 ուսուցիչներով — 176 նախակրթարան, 626 եօթնամեայ, 382 Տասնամեայ, 415 հայ սքուլ: Բացի առողջմէ կան մօտ 200 դպրոցներ երիտասարդ գործաւորներու համար: 1958 ին հանրային դպատիարակութեան պիտճէն 600 միլիոն ռուբլի էր:

### Համալսարան

Համալսարանը ունի 11 մասնագիտական բաժին, 50 ամբիոններով, 410 դպասախոսներով եւ 4511 երկսեռ ուսանողներով որոնց 600ը արտասահմանէն են: Մոսկուայի համալսարանին մէջ կ'ուսանին մօտ 2000 հայ ուսանողներ, համալսարանի 1959 ի պիտճէն 31 միլիոն ռուբլի էր:

«Գիտութիւններու Ակադեմիան կը ներկայացնէ 30է աւելի զանազան հետազոտական ինստիտուներու եռանդուն ցանց մը, ուր 680 հայ գիտուններ նախակրապետներն են ներկայ եւ ապագայ բարգաւաճման: 1958 ի պիտճէն 71 միլիոն ռուբլի էր: Գիտութիւններու Ակադեմիան Հայաստանի ստեղծագործութեանց անուանի եւ ծիրանաւոր թագն է:

Այսօր Հայաստան կ'արտադրէ մարդգլուխ աւելի ելեկտրական ոյժ քան 3թանսան, 1.5 անգամ աւելի քան իտալիան, 2 անգամ աւելի քան Ճապոն, 20 անգամ աւելի քան Թուրքիան, եւ 40 անգամ աւելի քան Պարսկաստան:

Քժեկալան Խնամիթիւր այսօր ունի 1790 ուսանողներ, 220 դպասախոս ուսուցիչներով: Հայաստանի մէջ այսօր կան 4000 բժիշկներ, 9000 բոյժ-բոյրեր, 268 հիւանդանոցներ եւ 8 բժշկական գիտահետազոտական հիմնարկներ: Հայաստանի իւրաքանչիւր 450 անձի համար կայ մէկ բը-

ժիշկ, Թուրքիոյ մէջ 4000 անձի, իսկ Ամերիկայի մէջ 800 հոգիի մէկ բժիշկ: Իւրաքանչիւր գիւղ օժտուած է ծննդատունով եւ բժիշկ ու բժշկուհիներով: Հայ ժողովուրդը իր պատմութեան մէջ ո՛չ մէկ ժամանակ այսպիսի առողջապահական խընամք ստացած է:

### Գրադարաններ

1958 ին գոյութիւն ունէին 2801 գրադարաններ 16.5 միլիոն գիրքերով: Հայաստանի իւրաքանչիւր 1200 հոգին ունի մէկ գրադարան. Անգիսոյ մէջ իւրաքանչիւր 43000 անձի եւ Ամերիկայի մէջ իւրաքանչիւր 20000 անձի մէկ գրադարան կայ: Երեւանի Միասնիկեան գրադարանը ունի 4.5 միլիոն գիրքեր:

### Հրատարակութիւններ

1925 — 1955 ին հրատարակուած են 17430 անուն գիրքեր 92.700.000 տպաքանակով, իսկ 1958 ին միայն 1104 անուն գիրքեր, 7.300.000 տպաքանակով: Այդտարուայ ընթացքին հրատարակուած են 300 տպքեր դպասաքրքեր, 7 միլիոն տպաքանակով: 1958 ին հրատարակուած են 600.000 քանակով օրաթերթեր եւ ամսաթերթեր: Հայաստան պատրաստ է հայթայթելու Արեւմտահայերեն ուղղագրութեամբ եւ լեզուով դպասագրքեր, ծրիաբար, բոլոր սփիւռքի պարոցներուն համար:

Ակնարկ մը ընդհ. մօակոյթին ըուրջ

Որպէսզի ի յայտ բերուին հայ պատմական գանձերը հողին տակէն, պեղումներ կը կատարուին Ելաբի, Գույնի, Կիրովականի, Լենինականի Ամբերգի, Կարմիր Բլուրի, Շեն Գաւիրի, Սեւանայ Լիճի եւ Փառնիի մէջ: Հայ պատմութեան մէջ, ասիկա աննախընթաց մշակութային վերելք մըն է:

Բոլոր հնախոյզները, գիտուններ եւ նուիրուած հայ միտքեր են:

Հայաստանի մէջ այսօր կան 150 վանքեր, որոնցմէ ոմանք կը նորոգուին, եւ ինձի ըսուեցաւ թէ բոլորն ալ պիտի նորոգուին:

# ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ

ԱՐՑԱՎՈՂՄԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷջ

Առաջին հայ գիրքը տպուեցաւ 1512 ին, վենետիկի մէջ: Այդ թուականէն ի վեր, Հայաստանէն դուրս, զանազան քաղաքներու մէջ, բազմահարիւր հայկական տըպարաններ գործած են. այդ քաղաքներն են, բացի յիշուածէն, Պետերապուրկ, Մոսկուա, Թիֆլիս, Բարիգ, Հռոմ, Նիւ Եորք, Ամստերտամ, Մատրաս, Կալկաթա, եւն.:

Բուն Հայաստանի մէջ մինչեւ 1920 թուականը գործած են տպարաններուն՝ երեւանի, Աղեքաննդրաբոլի, Նոր Պայազիտի եւ Էջմիածնի մէջ:

1920 էն ետք, Հայաստանի մէջ, բազմացաւ թիւը տպարաններուն: Հանրապետութեան բոլոր շրջաններուն մէջ ստեղծուեցան տպարաններ: Գրեթէ վաթսուն մեծ ու փոքր տպարաններ կը գործեն այսօր: Ինչպէս բոլոր արդիական տպարաններուն մէջ, կը գործեն տողաշար եւ տառաշար մեքենաները, բազմագոյն տպագրութեան յատուկ մեքենաներ, տառածուլարաններ:

Բազմագիր, գունաւոր գրքեր լոյս տեսած են արդէն.— Ստեփան Զօրեանի Հեքեաբները, Շիրազի Սիամանքր եւ Խաչեաքե. Յովհ. Թումանեանի Անոյը, եւայլն:

Վերջին քառորդ դարու ընթացքին 25 տոկոսով աւելցած է գրքերու արտադրութիւնը:

Պարզ բաղդատութիւն մը անցեալին հետ, ցոյց պիտի տայ թէ տպագրական եւ հրատարակչական գործը ո՞րքան յառաջացած է Հայաստանի մէջ:

1918 ին հազիւ տասնեակ մը թերթեր — օրաթերթեր եւ ամսաթերթեր — լոյս կը տեսնէին Հայաստանի մէջ (նկատի ունեցէք համաշխարհային պատերազմը, հայկական հողին վրայ մղուած կռիւննը, տեղահանութիւնները, դժբախտութիւնն-

ները, որոնք արգելք կը հանդիսանան գըրականութեան ծաղկումին):

Քառասուն տարի յետոյ միայն, 1958, լոյս տեսան 982 տարբեր գրքեր, աւելիքան վեց միլիոն տպաքանակով: Բնակչութեան իւրաքանչիւր անձին՝ քանի մը գիրք:

Տպագրական գործը, այժմ, ժողովը դական տնտեսութեան կարեւոր ճիւղերէն մէկը հանդիսացած է:

Առաջադրուած է կառուցումը մասնագիտական մեծ տպարանի մը, որ պիտի հրատարակէ գեղարուեստական եւ գիտական բնոյթ ունեցող երկեր: Դասագիրքերը եւ գրքոյները պիտի հրատարակուին ուրիշ տպարանի մէջ: Փոքր տպարաններու մէջ պիտի պատրաստուին ազդեր կամ ծանուցումներ, պիտակներ, եւայլն:

Առաջադրուած է ստեղծել եւ օգտագործման յանձննել տասնչորս տեսակ տըպագրական մեծ ու փոքր նոր տառեր, լրիւ տեսակաշարով: Այդ նոր տառերը պիտի պահեն իրենց աւանդական խորքը, ծեւական տարբերութիւններ պիտի ունենան միայն:

Տառերու այլազանութիւնը հնարաւորութիւն պիտի տայ հրատարակողին՝ գեղարուեստական ճաշակով եւ ճոխօրէն ներկայացնել տպուած գիրքը:

Աւելի քան 16 միլիոն ռուբլի յատկացուած է տպագրական գործին, Հայաստանի կառավարութեան կողմէ, ըստ վլայութեան ե. Յովհաննիսեանի:

Մինչ արտասահմանի հայարնակ գրեթէ բոլոր երկիններուն մէջ կը հրատարակուին թերթեր (օրաթերթեր, ամսաթերթեր) եւ գրքեր, ծանօթ դժուարին պայմաններուն մէջ, հրատարակչական գործը, Հայաստանի մէջ, կը զգենու ժողովրդական տնտեսութեան հանգամանքը:

Այս հետարակութիւնը վճարովի չէ  
Ենորհակալութեամբ կ'ընդունինք նուերներ, մեր այս  
ձեռնուրկը աւելի ճօխ եւ շահեկան ընծայելու համար:  
— Ստանալու համար դիմել խմբագրութեանս —

مطبعة ساحاج مسروب ٢٥ شارع عرابى بالقاهرة

Printed in Egypt by SAHAG-MESROB PRESS, 25 Sharia Oraby, Cairo, U.A.R.